

Handwritten text in a cursive script, likely a name or title.

Handwritten text in a cursive script, likely a name or title.





ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ

ՀՐԱՏԱՐԱԿԵԱԼ ՀՐԱՄԱՆԱԻ

Ս Ր Բ Ս Ջ Ա Ն

Կ Հ Ա Ն Ա Յ Ա Պ Ե Տ Ի Ն Պ Ի Ո Ս Ի Ժ

*Վկայորբիւն Տեանն հաշտարիւն է,  
եւ խնամունն անկ գնորս:*

Սարգ. ԺԸ, Ե.



Պ Ե Ն Ե Տ Ի Կ — Ս . Պ . Ա Ջ Ա Ր

1914

ՀԱՆՐԱՊԵՏՈ Ք. ԱՐՄԵՆԻԱՆ Ի ԲՐԱՆՆԵՐ



այս Գրքի  
2-րդ Բաժնի երկրորդ մասի  
1917 - Օգոստոս 10  
Դ. Լոօփի և Գրքերի  
Ա. Գրքերի

*[Handwritten signature]*  
*[Handwritten signature]*  
Hadjji

ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ

ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ

ՀՐԱՏԱՐԹԿԵԱԼ ՀՐԱՄԱՆՈՒ

Ս Ր Բ Ա Ջ Ա Ն

ՔՍ. ՀԱՆԱՅՍ. ՊԵՏԻՆ ՊԻՈՍԻ Ժ.

Վլադիսլավ Տեռնի հասարակել է,  
եւ իմաստուն անկ գողցալ:

Ստամբ. ժ. Ը. 8.



ՎԵՆԵՏԻԿ - Ս. ՂԱԶԱՐ

1914

7490 Ր. 4.



Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր

Վեներոկոյ Մխիթարեան Հարց Միա-  
բանութեան կը շնորհոշի իշխանոշ-  
քիշն հայերէն քարգեաներոշ Սրբազան  
Քահանայապետի Պիոս Ժ.ի, Լոր Քրիս-  
տոնեանի վարդապետութեան դա-  
տագիրքը:

Ի Վատիկանէ 4 Յունուար 1914

Ն. ԳԱՆԱԼԻ ՍՈՍԿ.



ԱՌ ԾԻՐԱՆՈՒՈՐՆ

ՊԵՏՐՈՍ ՌԷՍՓԻԿԻ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԹՈՌԱԿԱԼ ՄԵՐ

---

---

Տ. Ծիրանաւոր.

Մեր Քահանայապետութեան առաջին օրերէն մեր մեծագոյն խնամքն զարժուցինք քրիստոնեայ ժողովրդեան և ի մաքնաւորի տղայոց կրօնական կրթութեան վրայ, համոզուած ըլլալով՝ թէ Եկեղեցւոյ վիշտ եղող չարիքներուն մեծագոյն մասն առաջ կու գայ անոր վարդապետութեան և օրէնքներուն տգիտութենէն: Եկեղեցւոյ թշնամիները կը դատապարտեն այս վարդապետութիւնը և օրէնքները՝ հայհոյելով ինչ որ կ'անգիտանան, իսկ իր որդւոցմէ շատերը, աղէկ չճանչնալով զանոնք,

կ'ապրին իբրև թէ չըլլային որդիք Եկեղեցւոյ: Անոր համար միշտ յեղյեղեցիներ Քրիստոնէական Վարդապետութեան գերագոյն կարևորութիւնը, և քաջալերեցիներ զայն ամէն տեղ, ըստ մերումս իշխանութեան, ըլլայ Երջարերական թուղթերով (*Acerbo nimis*) և կարգաւորութեամբ որք հայէին ի Քրիստոնէական Վարդապետութիւնս ժողովրդապետութեանց մէջ, ըլլայ հաստատելով և իւրախուսելով վարդապետական Համաժողովները և կրօնական դպրոցները, ըլլայ հոս, Հոռմայ մէջ, մտցնելով ի բազմայ հետէ Խտալիոյ եկեղեցական մեծ Դաւաններու մէջ ի զործածութեան եղող Քրիստոնէական Վարդապետութեան դասագիրքն:

Սակայն տարիներ անցնելով, թէ դպրոցներու մէջ դարերէ ի վեր գոյութիւն ունեցող, Քրիստոնէական Վարդապետութեան ուսման դէմ չարութեամբ հնարուած նորանոր դժուարութեանց պատհառաւ, թէ՛ փոքրիկ տղայոց առաջին հագորդութեան ժամանակին իմաստուն կանխման առթիւ՝ զոր մենք հրամայեցինք, և

թէ ուրիշ զանազան պատճառներու համար, Մեզի փափաք յայտնուած ըլլալով՝ ունենալու Քրիստոնէական Վարդապետութեան դասագիրք մը՝ որ ըլլայ աւելի համառօտ և աւելի յարմար արզի պահանջմանց, հաւանեցանք որ հին Քրիստոնէական Վարդապետութեան դասագիրքին վերայէն նոր մը պատրաստուի շատ համառօտ, զոր մենք քննեցինք և ուզեցինք որ Խտալիոյ Մեր Եղբայրակից Եպիսկոպոսներէն շատերն ալ քննեն զայն և յայտնեն Մեզի իրենց կարծիքն ընդհանրապէս, և, ըստ իրենց գիտութեան և փորձառութեան, մասնաւորաբար նշանակեն ներմուծուելիք փոփոխութիւնները կամ բարեփոխութիւնները:

Ասոնցմէ ընդունած ըլլալով գրեթէ համաձայն նպաստաւոր զնահատում մը՝ քանի մը պատուական զիտողութիւններով՝ զորս հրամայեցինք նկատի առնուլ, կը համարինք թէ պէտք է՛ այլևս ուշացնել դասագրքի փոխանակութիւն մ'ընելը՝ որ, ի բազում գլխոց, կարևոր ճանչցուած է՝ համոզուած ըլլալով որ այդ դասագիրքը,

Աստուծոյ օրհնութեամբը, շատ աւելի դիւրագործածելի և հնոյն հաւասար, եթէ ոչ աւելի, օգտակար պիտի ըլլայ: Վասն զի գրքին փոքր ըլլալը և սորվելիք բաներուն համառօտութիւնը պիտի չվհատեցնեն պատանիները՝ որոնք արդէն շատ ծանրաբեռնեալ են դպրոցական ծրագիրներէ, և դիւրութիւն պիտի տայ ուսուցիչներու զայն ամբողջապէս սորվեցնելու. դարձեալ, վասն զի, հակառակ համառօտութեանը, լաւ բացատրուած և դուրս ցատկեցուցուած են այն ճշմարտութիւնները՝ որոնք այս ժամանակիս մէջ, ի մեծ վնաս հոգեոց և ընկերութեան, աւելի յարձակում կը կրեն, կամ սխալ հասկցուած են, կամ մոռցուած:

Բաց աստի, վստահ ենք որ չափահասներն ալ՝ որոնք եթէ ուզեն, ինչպէս երբեմն պարտական են, լաւագոյն կեանք մը վարելու և իրենց ընտանիքը դաստիարակելու համար, կենդանացնել իրենց սրբտին մէջ հիմնական ծանօթութիւնները՝ որոնց վրայ համոտատուած են հոգևորական կեանքը և քրիստոնէական բարոյա-

կանը, պիտի գտնեն օգտակար և ախորժելի այս համառօտ դասագիրքը՝ որ շատ խնամքով պատրաստուած է, և ուր պիտի գտնեն ամենայն սլարգութեամբ բացատրուած աստուածային գլխաւոր ճշմարտութիւնները և քրիստոնէական արդիւնաշատ խորհրդածութիւնները:

Ուստի Քրիստոնէական Վարդապետութեան այս դասագիրքը, և Առաջին տարերքն՝ զորս անոր մէջէն քաղել հրամայեցինք առանց բռն փոփոխելու, ամենափոքր տղայոց դիւրութեան համար, այս գրութեան հեղինակութեամբ կը վաւերացնենք և անոր գործածութիւնը կը հրամայենք Հոռոմայ թեմին և եկեղեցական Փաւառին մէջ, և կ'արգելունք որ այսուհետեւ Քրիստոնէական Վարդապետութիւնը սորվեցնելու համար ուրիշ դասագիրք չգործածուի: Իսկ Խտալիոյ միւս թեմերուն համար, կը փափաքինք որ միևնոյն դասագիրքն՝ զոր Մենք և Եպիսկոպոսներէն շատերը բաւական դատեցինք, ընդունուի նաև այն թեմերուն մէջ, որով կարելի պիտի ըլլայ դարման մ'ընել այն

Ֆաստակար շփոթութեան և դժուարու-  
թեան՝ որոնց կը հանդիպին այսօրուան  
օրս շատերը բռնադատեալ ըլլալով յա-  
ճախ բնակութիւն փոխելու, և իրենց նոր  
բնակութեանց մէջ գտնելով մեծ գանա-  
զանութեամբ բացատրութիւններ և դա-  
սագիրքեր դժուարաւ կը սորվին և կը  
շփոթին նոր բաներ լսելով և վերջապէս  
կը մտնան գիտցածնին ալ: Իսկ փոքրիկ  
տղոց համար չարագոյն կ'ըլլայ, վասն  
զի ուսման մը լաւ յաջողութեան խիստ  
վտանգաւոր է տարբեր դասագրքի վրայէն  
շարունակելը: Վայն քան ինչ դասագրքի  
վրայէն որ, ըիչ թէ շատ, վարժած է սը-  
ղան սորվելու:

Կը յորդորենք ջերմապէս Քրիստոնէա-  
կան Վարդապետութեան բոլոր ուսուցիչ-  
ները, քանի որ դասագրքին համառոտու-  
թիւնը կը դիւրացնէ իրենց գործը, այն-  
չափ աւելի խնամքով բացատրել պատա-  
նիներուն Քրիստոնէական Վարդապետու-  
թիւնը և Վայն անոնց հօգուտն մէջ թա-  
փանցել ալ, որչափ որ մեծ է այսօր

կրօնական լուրջ կրթութեան մը պէտքը,  
որովհետև ամբարշտութիւն և անբարոյա-  
կանութիւն երթալով կը տարածուին:  
Թող գիտնան որ Քրիստոնէական Վարդա-  
պետութեան արդիւնքը կը կախուի գրեթէ  
բոլորովին իրենց եռանդէն և անոր ու-  
սումը աշակերտաց թեթև և ախորժելի  
ընելու ճարպիկութենէն:

Կը խնդրենք Աստուծմէ որ, ինչպէս  
Հաւատոյ թշնամիները երթալով կ'աճին  
թողով և գօրութեամբ և ամէն տեսակ  
միջոցներով կը տարածեն մոլորութիւնը,  
այսպէս ալ եռանդնոս բազմաթիւ ան-  
ձինքներ ելլեն և օգնեն ժողովրդապետ-  
ներուն, ուսուցիչներուն և քրիստոնէայ  
ծնօրաց Քրիստոնէական Վարդապետու-  
թիւնը ուսուցանելու կարևոր, ազնուա-  
կան և օգտակար գործոյն մէջ:

Այսու մաղթանօց Չեզ, Տ. Ծիրանա-  
ւոր, և այս սուրբ պաշտաման մէջ Չեր  
լործակիցներուն սրտանց կը շնորհենք  
Առաքելական Օրհնութիւնը:

Ի Վատիկան 18 Հոկտեմ. 1912

ՊԵՌՍ. ՊՊ. Ժ.



## ԱՂՕԹԻ ԵՒ ԲՈՆԱԶԵՒԻ

ԶՈՐՍ ՊԵՏԻ Է ԲԵՐԱՆԱՅԻ ՍՈՐՎԻԼ

Այդ բաներուն վրայ մտածէ, և աստեղ մէջ նաստատուն կեցիր, որպէս զի յառաջադիմութեան անկունն յայտնի ըլլայ:

Ա. ՏԻՄ. Գ. 15

### 1. - Խաչին նշանը:

Յանունն Հօր և Որդւոյ և Հոգւոյն ՍԵՐՔՈՅ: ԱՄԷՆ:

### 2. - Հաշտարէք, կա՛մ Հակոբանակ աշարերսկան:

Հաւատամք ի մի Աստուած Հայրն աւմենակալ յարարիչն երկնի և երկրի, երևելեաց և աներևութից: Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ ծնեալն յԱստուծոյ Հօրէ միածին, նախ քան զաւմենայն յաւիտեանս: Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ. Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ և ոչ արարած: Եւ յինքն համագոյակից Հօր, որով

ԲՆԱԶԵՒ

ամենայն ինչ եղև յերկինս և ի վերայ երկրի, երևելիք և աներևոյթք: Որ յազգաս մեր մարդկան և վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն սրբով: Որով էառ մարմին, հոգի, միտք, և զամենայն որ ինչ է ի մարդ՝ ճշմարտապէս և ոչ կարծեօք: Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս՝ նովին մարմնովն նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնովն և փառօք Հօր ի դատել զկենդանիս և զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան: Հաւատամք և ի Սուրբ Հոգին յանեղն և ի կատարեալն որ ի Հօրէ և յՈրդւոյ բղխի: Որ խօսեցաւ յօրէնս և ի մարգարէս և յաւետարանս, որ էջն ի յորդանան, քարոզեաց զառաքեալս, և բնակեցաւ ի սուրբն: Հաւատամք և ի մի միայն յընդհանրական և յառաքելական եկեղեցի. ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց: Ի յարութիւն մեռելոց: Ի դատաստանն յաւիտենից հոգւոց և մարմնոց: Յարբայութիւնն երկնից և ի կեանսն յաւիտենականս: Ամէն

### 3. — Հայր մեր, կաւ Աղօրք տէրունական:

Հայր մեր որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկեացէ արքայութիւն քո, եղիցին կամք քո, որպէս յերկինս և յերկրի: Չհաց մեր հանապազօրդ սուր մեզ այսօր. և թող մեզ զնարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց. և մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէն: Չի քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յաւիտենաս: Ամէն:

### 4. — Փառք Հօր:

Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և յաւիտենաս յաւիտենից: Ամէն:

### 5. — Ողչոյն քեզ Մարիամ, կաւ Ողունատարութիւն Հրեշուակայի:

Ողջոյն քեզ Մարիամ, լի շնորհօք, Տէր ընդ քեզ. օրհնեալ ես դու ի կանայս, և օրհնեալ է պտուղ որովայնի քո, Յի-

սուս: Սրբուհի Մարիամ, Մայր Աստուծոյ, բարեխօսեա վասն մեր մեղաւորացս, այժմ և ի ժամու մահուան մերոյ: Ամէն:

### 6. - Ողջ լեր քաղառնի:

Ողջ լեր, թագուհի, մայր ողորմութեան, կեանք, քաղցրութիւն և յոյս մեր, ողջ լեր: Առ քեզ կարգամբ վտարանդեալ որդիքս Եւայի: Առ քեզ հառաչեմք միշտ հեծութեամբ և լալազին ի հովտէ աստի արտմութեան և արտասուաց: Եւ արդ աղէ, ո՛վ բարեխօս մեր, դարձո՛ առ մեզ զգորովագութ հայեցուածս աչաց քոց, և զՅիսուս զօրհնեալդ պտուղ որովայնի քո յեսաստանօր պանդխտութեանս ցոյց մեզ, ո՛վ բարեբարոյ, ո՛վ զթած, ո՛վ քաղցր և աւնոյշ Կոյս Մարիամ: Լեր բարեխօս վասն մեր սուրբ Աստուածածին, որպէս զի արժանաւորք եղիցուք խոստմանցն Քրիստոսի. ամէն:

### 7. - Հրեշտակ Աստուծոյ:

Ո՛վ իմ պահպան հրեշտակս, զիս՝ որ քեզի յանձնուած եմ երկնային զթութեանէն, լուսաւորէ, պահպանէ, առաջնորդէ և կառավարէ: Ամէն:

### 8. - Յաշիտեակաւ կակիտոս հաւատացեալ ննչեցեոց:

Տուր անոնց յաւիտենական հանգիստ, ո՛վ Տէր, և մշտնջենաւոր լոյսը ծագէ անոնց վրայ, որպէս զի հանգչին խաղաղութեամբ: Ամէն:

### 9. - Ներգործո՞րիւն հաւատոյ:

Աստուած իմ, հաստատապէս կը հաւատամ այն ամէն բանի զոր, իբրև անսրիալ ճշմարտութիւն, յայտներ ես մեզի և Եկեղեցին կը սորվեցնէ մեզի հաւատալ: Եւ յատկապէս կը հաւատամ քեզի՝ միակ ճշմարիտ Աստուած երեք հաւասար և որիշ Անձինքներու բաժնուած, Հայր, Որդի և Սուրբ Հոգի. կը հաւատամ մեզի համար մարմնացած և մեռած Որդւոյն՝ Յիսուսի Քրիստոսի, որ ամէնուն պիտի տայ, արժանեաց համեմատ, յաւիտենական վարձք կամ պատիժ: Կ'ուզեմ ապրիլ միշտ համաձայն այս հաւատքին: Աստուած իմ, աւելցուր հաւատքս:

### 10. — Երգործոքիւն յուսոյ:

Ո՛վ Աստուած իմ, Յիսուսի Քրիստոսի, Տեանն մերոյ խոստմանց և արդեանց համար կը յուսամ ընդունիլ անհուն բարութենէդ յաւիտենական կեանքը, և բարի գործերով՝ զորս պարտիմ և կ'ուզեմ ընել, անոր արժանի ըլլալու կարևոր շնորհքները: Ո՛վ Աստուած իմ, մի՛ թողոր որ յաւիտեանս ամօթով մնամ:

### 11. — Երգործոքիւն սիրոյ:

Ո՛վ Աստուած իմ, բոլոր սրտանց և ամէն բանէ վեր կը սիրեմ զքեզ անհուն բարիք և մեր յաւիտենական երջանկութիւնք, և քու սիրոյդ համար կը սիրեմ ընկերս իմ անձիս պէս, և կը ներեմ ինձի եղած նախատանաց: Ո՛վ Աստուած իմ տուր որ միշտ աւելի սիրեմ զքեզ:

### 12. — Երգործոքիւն փղջման:

Ո՛վ Աստուած իմ, բոլոր սրտանց կը զղջամ իմ մեղքերուս վրայ, և կ'առեմ զանոնք վառն զի նախատինք են անբաւ Մեծկայելչութեանդ, պատճառ մահուան

աստուածային Որդւոյդ Յիսուսի, և դատապարտութիւն իմ հոգւոյս: Ասկէ վերջ չեմ ուզեր մեղանշել և կ'առաջագրեմ մեղաց առիթներէն փախչիլ: — Աստուած իմ ողորմած, ներէ ինձի:

### 13. — Հաշատոյ երկու գլխաւոր խորհուրդները:

Միութիւն և Երբորգութիւն Աստուծոյ, Մարդեղութիւն, Չարչարանք և Մահ Տեանն մերոյ Յիսուսի Քրիստոսի:

### 14. — Սիրոյ երկու պատուիրանները:

1<sup>0</sup>. Պիտի սիրես քու Տէր Աստուածդ բոլոր սրտանցդ, բոլոր հոգւովդ և բոլոր մտքովդ:

2<sup>0</sup>. Պիտի սիրես քու ընկերդ քու անձիդ պէս:

### 15. — Աստուծոյ տանր պատուիրանները:

Ես եմ քու Տէր Աստուածդ.

1<sup>0</sup> ինձմէ զատ ուրիշ Աստուած մի՛ ունենար:

2<sup>0</sup> Աստուծոյ անունը պարապ տեղ բերանդ մի՛ առներ:

- 3<sup>0</sup> Տօն օրերը սուրբ պահէ՛:  
 4<sup>0</sup> Պատուէ՛ հայրդ և մայրդ:  
 5<sup>0</sup> Մի՛ սպաններ:  
 6<sup>0</sup> Անմաքուր գործեր մի՛ գործեր:  
 7<sup>0</sup> Մի՛ գողանար:  
 8<sup>0</sup> Սուտ վկայութիւն մի՛ տար:  
 9<sup>0</sup> Ուրիշին կնոջ մի՛ ցանկար:  
 10<sup>0</sup> Ուրիշին ունեցածին աչք մի՛ անկեր:

16. - Եկեղեցոյ հիւնդ պատուի-  
 րանները:

1<sup>0</sup> Կիրակի և հրամայեալ տօն օրերը պատարագ տեսնել:

2<sup>0</sup> Հրամայուած պահքի և ծով օրերը միս չուտել:

3<sup>0</sup> Տարին գէթ անգամ մը խոստովա-  
 նանք ըլլալ և գէթ Չատկի օրն հաղոր-  
 դուիլ:

4<sup>0</sup> Եկեղեցւոյ կարօտութեան օգնել տա-  
 սանորդ տալով ըստ օրինաց և սովորու-  
 թեան:

5<sup>0</sup> Արգիլուած ժամանակներու մէջ հան-  
 դիսաւոր հարսանիք չկատարել:

17. - Եօրն խորհուրդները:

<sup>1</sup>Մկրտութիւն, <sup>2</sup>Դրօշմ, <sup>3</sup>Հաղորդու-  
 թիւն, <sup>4</sup>Ապաշխարութիւն, <sup>5</sup>Վերջին Օծում,  
<sup>6</sup>Կարգ քահանայութեան, <sup>7</sup>Պսակ:

18. - Հոգոյն Սրբոյ եօրն  
 շնորհքները:

<sup>1</sup>Իմաստութիւն, <sup>2</sup>հանճար, <sup>3</sup>խորհուրդ,  
<sup>4</sup>արիութիւն, <sup>5</sup>գիտութիւն, <sup>6</sup>գթութիւն,  
<sup>7</sup>Երկիւղ Աստուծոյ:

19. - Աստուածաբանական առա-  
 քիւնշքիւնները:

<sup>1</sup>Հաւատք, <sup>2</sup>Յոյս, <sup>3</sup>Մէր:

20. - Չորս գլխաւոր առարքի-  
 նոշքիւնները:

<sup>1</sup>Խոհեմութիւն, <sup>2</sup>արգարութիւն, <sup>3</sup>արիու-  
 թիւն, <sup>4</sup>ժուժկալութիւն:

21. – Մարմնաշոր եօրև գործք  
ողորմոշքեան:

<sup>1</sup>Անօթի եղողները կերակրել, <sup>2</sup>ճարպ-  
ւիներուն ջուր տալ, <sup>3</sup>մերկերը հագուեցը-  
նել, <sup>4</sup>պանդուխտներուն բնակարան տալ,  
<sup>5</sup>հիւանդներուն այցելութիւն տալ, <sup>6</sup>բան-  
տարկեալները տեսնելու երթալ, <sup>7</sup>թաղել  
մեռեալները:

22. – Հոգևոր եօրև գործք  
ողորմոշքեան:

<sup>1</sup>Խորհուրդ տալ տանրակուսեալներուն,  
<sup>2</sup>սորվեցնել ազէտները, <sup>3</sup>մեղաւորները խը-  
րատել, <sup>4</sup>վշտացեալները մխիթարել, <sup>5</sup>նե-  
րել նախատանաց, <sup>6</sup>համբերութեամբ՝ ազ-  
նիլ տաղտկացոյիչ մարդկանց, <sup>7</sup>աղօթել  
առ Աստուած կենդանեաց և մեռելոց հա-  
մար:

23. – Եօրև մահացու մեղքերը:

<sup>1</sup>Հպարտութիւն, <sup>2</sup>ագահութիւն, <sup>3</sup>բըզ-  
լախոհութիւն, <sup>4</sup>բարկութիւն, <sup>5</sup>որկրամո-  
լութիւն, <sup>6</sup>նախանձ, <sup>7</sup>ծուլութիւն:

24. – Բնորդեմ Հոգւոյն Սրբոյ վեց  
մեղքերը:

<sup>1</sup>Յուսահատութիւն փրկութիւն գանկէ,  
<sup>2</sup>մեծամտութիւն՝ առանց արգեանց փրկուել  
կարենալու, <sup>3</sup>ծանօթ ճշմարտութեան դէմ  
կռուիլ, <sup>4</sup>Ուրիշին շնորհաց վրայ նախան-  
ձիւլ, <sup>5</sup>մեղքի մէջ յամառիլ, <sup>6</sup>վերջնական  
անապաշխարութիւն:

25. – Աստուծոյ վրեժխնդրութեան  
բողոքող չորս մեղքերը:

<sup>1</sup>Կամաւոր մարդասպանութիւն, <sup>2</sup>ան-  
մաքուր մեղք ընդդէմ բնութեան, <sup>3</sup>աղ-  
քատները զրկել, <sup>4</sup>աշխատաւորաց վարձքը  
խաբողանիլ:

26. – Չորս վերջինք:

<sup>1</sup>Մահ, <sup>2</sup>ղատաստան, <sup>3</sup>դժոխք, <sup>4</sup>արքա-  
յութիւն:

# ՆԱԽՆԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆԻՆԻՔ

## ՔՐԻՍՏՈՆԷՍԱԿԱՆ ՀԱՐԱՏՈՅ

Նա որ կը մտենայ Աստուծոյ  
պետք ե նաշանայ թէ Աստուծոյ,  
եւ թէ կը վարձարե զինքը փրկու-  
ողները: Երբ. ժԱ. 6.

Այս է յաշտեանակոն կեանքը որ  
ճանչեան զրեզ միակ ճշմարիտ Աս-  
տուծոյ եւ զոր յրկեցիք, զՅիսուս  
Քրիստոս: Յովհ. ժԼ. 3.

1. Զմեզ ո՞վ ստեղծեր է:  
Աստուծոյ ստեղծեր է զմեզ:
2. Ո՞վ է Աստուծոյ:  
Աստուծոյ է էակն ամենակատա-  
րեալ, Ստեղծող եւ Տէր երկնի եւ երկրի:
3. Ի՞նչ ըսել է ԱՄԵՆԱԿԱՍԱՐԵԱԼ:  
ԱՄԵՆԱԿԱՍԱՐԵԱԼ, կը նշանակէ թէ  
յԱստուծոյ կը զանուի ամէն կատարելու-  
թիւն, առանց պակասութեան եւ առանց  
սահմանի, կամ թէ նա է կարողութիւն,  
իմաստութիւն եւ բարութիւն ԱՆՍԱՀՄԱՆ:
4. Ի՞նչ կը նշանակէ ԱՏԵՂԾՈՂ:  
ԱՏԵՂԾՈՂ, կը նշանակէ թէ Աս-  
տուծոյ ամէն բան շիներ է ոչընչէ:

5. Ի՞նչ կը նշանակէ ՏԵՐ:  
ՏԵՐ կը նշանակէ թէ Աստուծոյ  
բացարձակ տէր է ամէն բանի:

6. Աստուծոյ մեզի պէս մարմին ունի:  
Աստուծոյ մարմին չունի, այլ է  
ամենապարզ հոգի:

7. Ո՞չք է Աստուծոյ:  
Աստուծոյ է երկինքը, երկրիս վրայ  
եւ ամէն տեղ. Նա է ԱՆՍԱՀՄԱՆՆԵՆ:

8. Աստուծոյ միշտ գոյութիւն ունեցե՞ր է:  
Աստուծոյ միշտ եղած է եւ միշտ  
պիտի ըլլայ. Նա է ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆՆԵՆ:

9. Աստուծոյ ամէն բան գիտե՞:  
Աստուծոյ ամէն բան գիտէ, մինչեւ  
անգամ մեր խորհուրդները. Նա է ԱՄԵ-  
ՆԱԿԵՏԵՆ:

10. Աստուծոյ ամէն բան կրնայ ընել:  
Աստուծոյ ինչ որ ուզէ կարող է  
ընել. Նա է ԱՄԵՆԱԿԱՐՈՂՆԵՆ:

11. Աստուծոյ չար աչ կրնայ ընել:  
Աստուծոյ չար չի կրնար գործել,  
վասն զի անսահման բարութիւն ըլլալով  
չի կրնար ուզել չարք, բայց յոյժ կու տայ  
արարածոց ազատութիւնը չբռնաբարելու  
համար, եւ գիտէ չարէն բարիք հանել:

12. Աստուած ստեղծուած բաներու վրայ խեղճ ունի՞:

Աստուած կը խնամէ և կը նախախնամէ ստեղծուած բաները, կը պահպանէ զանոնք և իրենց վախճանին կ'ուզէ անսահման իմաստութեամբ, բարութեամբ և արդարութեամբ:

13. Աստուած ինչո՞ւ համար ստեղծեր է զմեզ:

Աստուած զմեզ ստեղծեր է որպէս զի այս աշխարհիս վրայ զինքը նանչնանք, սիրենք և իրեն ծառայենք, և ի հանդերձելումն արքայութեան մէջ վայելենք զինքը:

14. Արքայութիւն ի՞նչ է:

Արքայութիւնն է յաւիտենական վայելումն Աստուծոյ՝ որ է մեր երջանկութիւնն, և ի Նա պիտի վայելենք ամէն բարիք, առանց բնաւ չարի:

15. Արքայութիւն կրրարո՞ւ ո՞վ արժանի կ'ըլլայ:

Արքայութեան արժանի կ'ըլլայ այն մարդը որ բարի է, այսինքն, որ կը սիրէ զԱստուած և հաւատարմութեամբ կը ծառայէ Անոր, և Անոր շնորհաց մէջ կը մեռնի:

16. Զարերն՝ որոնք Աստուծոյ չեն ծառայեր և մահացու մեղքի մէջ կը մեռնին, ի՞նչ բանի արժանի կ'ըլլան:

Զարերն՝ որոնք Աստուծոյ չեն ծառայեր և մահացու մեղքի մէջ կը մեռնին, դժոխքի արժանի կ'ըլլան:

17. Ի՞նչ է յժոխքը:

Դժոխքն է մեր երջանկութիւնն եղող Աստուծմէ զրկուած ըլլալուն յաւիտենական տանջանքն, նոյնպէս տանջանք կրակի ամէն տեսակ չարիքներով՝ առանց բնաւ բարւոյ:

18. Աստուած ինչո՞ւ համար թարխնարը կը վարձատրի և շարերը կը պատժէ:

Աստուած բարիները կը վարձատրէ և չարերը կը պատժէ, վասն զի անսահման արդարութիւն է:

19. Աստուած մե՞կ է միայն:

Աստուած մէկ է, բայց երեք հաւասար և որիչ Անձինքներու բաժնուած, որ է ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆԵՆ:

20. Ամենատարբ Երրորդըրեան կրկ Անճանց անուններն ի՞նչ են:

Ամենատարբ Երրորդութեան երեք Անճանց անուններն են Հայր, Որդի և Հոգի Սուրբ:

21. Ամենատարբ Երրորդութեան երկր  
Անձինքներէն մեկը մարտնացա՞ւ, մարդ եղա՞ւ:

Ամենատարբ Երրորդութեան երեք  
Անձինքներէն երկրորդը, այսինքն Որդին,  
մարմնացաւ և մարդ եղաւ:

22. Մարդ եղած Որդին Աստուծոյ ի՞նչ  
կը կոչուի:

Մարդ եղած Որդին Աստուծոյ կը  
կոչուի Յիսուս Քրիստոս:

23. Ո՞վ է Յիսուս Քրիստոս:

Յիսուս Քրիստոս է երկրորդ Անձն  
Ամենատարբ Երրորդութեան, այսինքն Որ-  
դին Աստուծոյ մարդ եղած:

24. Յիսուս Քրիստոս Աստուած և  
մարդ է:

Այո՛, Յիսուս Քրիստոս է ճշմա-  
րիտ Աստուած և ճշմարիտ մարդ:

25. Ինչո՞ւ համար Որդին Աստուծոյ  
մարդ եղաւ:

Որդին Աստուծոյ մարդ եղաւ զմեզ  
փրկելու համար, այսինքն, զմեզ մեղքէն  
ազատելու և արքայութիւն տանելու հա-  
մար:

26. Զմեզ փրկելու համար Յիսուս Քրիս-  
տոս ի՞նչ րբաւ:

Յիսուս Քրիստոս զմեզ փրկելու

համար՝ հատուցում ըրաւ մեր մեղքերուն  
համար չարչարուելով և խաչին վրայ  
ինքզինքը զոհելով, և սորվեցուց մեզի  
ապրիլ ըստ Աստուծոյ:

27. Ըստ Աստուծոյ ապրելու համար  
ի՞նչ պէտք ենք ընել:

Ըստ Աստուծոյ ապրելու համար  
պէտք ենք հաւատալ Անոր յայտնած ճշ-  
մարտութեանց և պահել պատուիրանները  
իրեն շնորհաց օգնութեամբ՝ զոր կ'ընդու-  
նինք խորհուրդներու և աղօթքի միջո-  
ցաւ:

# ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

«ՀԱՒԱՏԱՄՔՆ»

ԿԱՄ

## ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՆ ՀԱՒԱՏՈՅ ԳԼԽԱՒՈՐ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Առանց հաշատոյ անկնար է Աստուծոյ հաճոյ ըլլալ:

ԵՐԲ. ԺԲ. 6:

Գ Լ Ո Ւ Խ Ա.

Գլխաւոր խորհուրդները. — Նշան սրբոյ խաչին:

Հաշատով:

28. Աստուծմէ յայտնուած ձշմարտութիւնները որոնք կեն:

Աստուծմէ յայտնուած ճշմարտութիւնները գլխաւորապէս անոնք են՝ որոնք անխոփուած են Հաշատակի կամ հաշատոյ Հանգանակին մէջ և կ'ըսուին ձշմարտութիւնք հաշատոյ, վասն զի կատարեալ հաւատքով պէտք ենք հաւատալ անոնց իբր ուսուցեալք յԱստուծոյ՝ որ ոչ կը խարուի և ոչ կ'ընայ խարել:

29. Ի՞նչ է ՀԱՒԱՏԱՄՔԸ կամ ՀԱՒԱՏՈՅ ՀԱՆԳԱՆԱԿԸ:

ՀԱՒԱՏԱՄՔԸ կամ ՀԱՒԱՏՈՅ ՀԱՆԳԱՆԱԿԸ է խոստովանութիւն մը Յիսուսի Քրիստոսի, և Առաքելոց միջոցաւ՝ Աստուծմէ յայտնուած գլխաւոր խորհրդոց և ուրիշ ճշմարտութեանց, և զորս կը սորվեցնէ Եկեղեցին:

30. Խորհուրդն ի՞նչ է:

Խորհուրդն է ճշմարտութիւն մը մեր խելքէն վեր, բայց ոչ հակառակ, որուն կը հաւատանք, վասն զի Աստուծ յայտներ է:

31. Որոնք են Հաշատոյ գլխաւոր խորհուրդները զորոնք կը խոստովանիք Հաշատակի մէջ:

Հաւատամքին մէջ գտնուած Հաշատոյ գլխաւոր խորհուրդները երկու են. Միութիւն և Երրորդութիւն Աստուծոյ. Մարդեղութիւն, Չարչարանք և Մահ Տեան մերոյ Յիսուսի Քրիստոսի:

32. Հաշատոյ երկու գլխաւոր խորհուրդները ուրիշ կերպով ալ կը խոստովանիք և կը յայտնե՞ք:

Հաւատոյ երկու գլխաւոր խորհուրդները կը խոստովանինք և կը յայտնենք նաև խաչի և Երկու ճշմարտութեանք:

**33.** Ի՞նչպէս պետք է ընել խաչիկն նշանը:

Խաչին նշանը ընելու համար պէտք է աջ ձեռքը ճակատին տանիլ ըսելով, Յսևո՜ւն Հօր, ապա կուրծքին ըսելով, և Որդոյ, ապա ձախ ուսին և աջ ուսին ըսելով, և Հոգոյն Սրբոյ, և վերջացնել Ամենով:

**34.** Խաչիկն նշանով ի՞նչպէս կը յայտնենք Հաւատոյ երկու գիտաւոր խորհուրդները:

Խաչին նշանին բաւերովը կը խոստովանինք Միութիւնն և Երբորդութիւնն Աստուծոյ, և խաչիկն ձեռքը Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Չարչարանքը և Մահը:

**35.** Երեսը խաչակերպը օգտակար է:

Յաճախ և ջերմեռանդութեամբ երեսը խաչակնքելը շատ օգտակար է, վասն զի արտաքին ներգործութիւն մըն է Հաւատոյ, և կը կենդանացնէ ի մեզ այս առաքինութիւնը, կը յազթէ մարդկային ակնածութեան և փորձութիւններու, և մեզի կ'ընդունի Աստուծոյ շնորհները:

**36.** Միշտ աղէկ է խաչակնքել երեսը:

Միշտ լաւ է խաչակնքելը, և

մասնաւորապէս կրօնական ամէն գործէ առաջ և վերջ, կերակուրէ և հանգչելէ առաջ և վերջ, հոգւոյ և մարմնոյ վրտանգնեցու մէջ:

### Գ Լ Ո Ի Խ Բ.

Միութիւն և Երբորդութիւն Աստուծոյ:

Հաւատամ յԱստուած Հայրն ամենակալ... Ի Յիսուս Քրիստոս՝ Իշխանս, մեզիկն Որդին, մեր Տէրը... Ի Հոգին սուրբ:

**37.** Ի՞նչ կը նշանակէ Միութիւն և Երբորդութիւն:

Միութիւն և Երբորդութիւն կը նշանակէ թէ մէկ Աստուած կայ:

**38.** Ի՞նչ կը նշանակէ Երբորդութիւն և Երբորդութիւն:

Երբորդութիւն և Երբորդութիւն կը նշանակէ թէ յԱստուած երեք հաւասար Անձինք կան, իրապէս որիշք, Հայր, Որդի և Հոգի Սուրբ:

**39.** Ի՞նչ կը նշանակէ Երբորդութիւն և Երբորդութիւն:

Երբորդութիւն և Երբորդութիւն կը

նշանակէ թէ յԱստուած մէկ Անճը միւսը  
չէ, երեքն ալ մէկ Աստուած ըլլալով  
հանդերձ:

40. Մենք կը հասկնանք թէ ինչպէս  
աստուածային երեք Անճիք, թեպէտ իրա-  
պէս որիչք, եւ մէկ Աստուած:

Մենք չենք հասկնար և ոչ կըր-  
նանք հասկնալ թէ ինչպէս աստուածային  
երեք Անճիք, թէպէտ իրապէս որիչք,  
են մի Աստուած. խորհուրդ մըն է:

41. Ամենասուրբ Երրորդութեան առա-  
ջին Անճը ո՞րն է:

Ամենասուրբ Երրորդութեան ա-  
ռաջին Անճն է ՀՍՅՐԸ:

42. Ամենասուրբ Երրորդութեան եր-  
կրորդ Անճն ո՞րն է:

Ամենասուրբ Երրորդութեան եր-  
կրորդ Անճն է ՈՐԻԻՆ:

43. Ամենասուրբ Երրորդութեան երրորդ  
Անճը ո՞րն է:

Ամենասուրբ Երրորդութեան եր-  
րորդ Անճն է ՀՈԳԻՆ ՍՈՒՐԲ:

44. Ինչո՞ւ համար Հայր է աստուածային  
Անճն Ամենասուրբ Երրորդութեան:

Հայր է աստուածային Անճն Ամենա-  
սուրբ Երրորդութեան, վասն զի ուրիշէ մը

չեւելեր, և իրմէ կ'ելլեն միւս երկու Ան-  
ճիքը, այսինքն, Որդին և Հոգին Սուրբ:

45. Ինչո՞ւ համար Որդին է երկրորդ  
Անճն Ամենասուրբ Երրորդութեան:

Որդին է երկրորդ Անճն Ամենա-  
սուրբ Երրորդութեան, վասն զի ի Հօրէ  
ծնեալ է; և է, ընդ Հօր, պատճառ Հոգ-  
ւոյն Սրբոյ:

46. Ինչո՞ւ համար Հոգին Սուրբ է եր-  
րորդ Անճն Ամենասուրբ Երրորդութեան:

Հոգին Սուրբ է երրորդ Անճն  
Ամենասուրբ Երրորդութեան, վասն զի  
բղխի ի Հօրէ և յՈրդոյ:

47. Ամենասուրբ Երրորդութեան իշար-  
քանչիւր Անճն Աստուած է:

Այո՛, Ամենասուրբ Երրորդութեան  
իւրաքանչիւր Անճն Աստուած է:

48. Երե իշարքանչիւր աստուածային  
Անճն Աստուած է, ոչքեւն աստուածային  
երեք Անճիք, երեք Աստուածներ և:

Աստուածային երեք Անճիք երեք  
Աստուածներ չեն, այլ մէկ Աստուած,  
վասն զի միեւնոյն աստուածային բնու-  
թիւնն և գոյացութիւնն ունին:

49. Երևր սատուածայիև Անձիևր հա-  
շասար եև, թև մէջերևիև կայ աւելի մեծր,  
աւելի զօրաւորր և աւելի իմաստուեր:

Աստուածային երեք Անձիւնք մէկ  
Աստուած ըլլալով, յամենայնի հաւասար  
եև, հաւասարապէս ունին ամենայն կա-  
տարելութիւն և գործ, թէպէտ ինչ ինչ  
կատարելութիւններ և գործեր աւելի մէկ  
Անձին կը տրուի քան միւսին, ինչպէս,  
իշխանութիւն և արարչագործութիւն կը  
տրուին Հօր:

50. Հայրը գեր՝ Որդիև և Հոգիև Սուրբ-  
բևև առաջ լի՝ եղած:

Հայրը Որդիէն և Հոգիև Սուրբէն  
առաջ չէ եղած, վասն զի աստուածային  
երեք Անձերը, հաւասարապէս ունենալով  
միևնոյն աստուածային յաւիտենական բը-  
նութիւնը, հաւասարապէս յաւիտենա-  
կան եև:

Գ. Լ. Ո. Ի. Խ. Գ.

Ստեղծուան աշխարհի. ստեղծուան եւ ան-  
կուան մարդուն:

Հաշտուաւ յԱստուած... յԱրարիւն  
երկրի եւ երկրի:

51. Աստուած ինչո՞ւ համար ԱՐԱՐԻԶ  
ԵՐԿՆԻ ԵՒ ԵՐԿՐԻ Կ'ԸՍՈՒԻ:

Աստուած ԱՐԱՐԻԶ ԵՐԿՆԻ ԵՒ ԵՐ-  
ԿՐԻ, կամ աշխարհի կ'ըսուի, վասն զի  
ոչընչէ ըրաւ զայն, և ոչընչէ ընելն ըս-  
տեղծել է:

52. Աշխարհ յոյր Աստուծոյ գնործև է:

Աշխարհ բոլոր Աստուծոյ գործն  
է, և մեծութեամբը, զեղեցկութեամբը և  
հիանալի կարգովը, կը քարոզէ մեզի Անոր  
կարողութիւնը, իմաստութիւնը և անսահ-  
ման բարութիւնը:

53. Աստուած աշխարհիս միայն եիւ-  
րակնն մասն ստեղծեց:

Աստուած աշխարհիս նիւթական  
մասն չէ որ ստեղծեց միայն, այլ ստեղ-  
ծեց նաև պարզ հոգիները, և կը ստեղծէ  
իւրաքանչիւր մարդու հոգին:

54. Որո՞նք են պարզ հոգիները:

Պարզ հոգիներն են իմացական էակներ առանց մարմնոյ:

55. Ի՞նչպիսի գիտևեր ստեղծուած պարզ հոգիներու գոյութիւնը:

Հաւատքը մեզի կը սորվեցնէ թէ կան ստեղծուած պարզ հոգիներ:

56. Հաւատքը ինչպիսի՞ ստեղծուած պարզ հոգիներու գոյութիւնը կը սորվեցնէ մեզի:

Հաւատքը մեզի կը սերվեցնէ բարի պարզ հոգիներու, այսինքն, Հրեշտակներու, և չար հոգիներու, այսինքն, դեւերու գոյութիւնը:

57. Ի՞նչ են Հրեշտակները:

Հրեշտակներն են Աստուծոյ անբերեցիկ պաշտօնեայները և մեր Պահապանները, վասն զի Աստուած իւրաքանչիւր մարդը անոնցմէ մէկուն յանձնած է:

58. Ա՞նչ Հրեշտակ պարտքեր ունին:

Պարտական ենք յարգել Հրեշտակները, և Պահապան Հրեշտակին պարտական ենք երախտագէտ ըլլալ, անոր ներշնչումներուն մտիկ ընել և երբէք մեզքով չնախատել անոր ներկայութիւնը:

59. Ի՞նչ են դևերը:

Դևերն են հպարտութեամբ Աստուծոյ ապստամբող հրեշտակներ՝ որոնք դժոխք թափեցան, և որոնք, որովհետև կ'ատեն զԱստուած, զմարդն զէպ ի չարն կը մղեն:

60. Ո՞վ է մարդը:

Մարդն է բանաւոր էակ մը հոգիէ և մարմինէ բաղկացեալ:

61. Ի՞նչ է հոգին:

Հոգին է աննիւթ մասն մարդուն որով կ'ապրի, կ'իմանայ և է ազատ, և որով կարող է ճանչնալ, սիրել և ծառայել Աստուծոյ:

62. Մարդուն հոգին մարմնոյն հետ մեզի՞:

Մարդուն հոգին մարմնոյն հետ չի մեռնիր, այլ յաւիտեանս կ'ապրի, վասն զի հոգեղէն է:

63. Ի՞նչ ինքանք պետք ենք ունենալ հոգոյն վրայ:

Հոգոյն վրայ ամենամեծ խնամք պէտք ենք ունենալ, վասն զի մեր լաւագոյն և անմահ մասն է, և յաւիտենականապէս երջանիկ պիտի ըլլանք միայն հոգինիս փրկելով:

64. Ի՞նչպէս ազատ ե մարդը:

Մարդը ազատ է, վասն զի կըրնայ ընել բան մը և չընել, կամ այս ինչ բանն ընել աւելի բան ուրիշ բան մը, ինչպէս մեր փորձովն իսկ գիտենք:

65. Մարդն ազատ ըլլարո՞վ, կրնո՞յ ըստ բան ալ ընել:

Մարդն կրնայ, այսինքն, կարող է չարն ալ ընելու, բայց պետք չէ ընել, վասն զի չար է. ազատութիւնը միայն բարւոյն համար պէտք է գործածէ:

66. Որո՞նք եղան առաջին մարդիկը:

Առաջին մարդիկն եղան Ադամ և Եւա, որոնք անմիջապէս Աստուծոյ ըստեղծուեցան. բոլոր միւս մարդիկ ասոնցմէ կը սերին, անոր համար ալ ըսուեցան նախնարք մարդկան:

67. Մարդն՝ ինչպէս հիմա եւր, տկար և բշտաւ ստեղծուեցաւ:

Մարդն տկար և թշուառ չստեղծուեցաւ, ինչպէս հիմա ենք, հասցա երջանիկ վիճակի մը մէջ ստեղծուեցաւ մարդկային բնութենէ վեր շնորհքներով և վախճանաւ:

68. Աստուած զմարդն ի՞նչ նպատակի համար ստեղծեց:

Աստուած զմարդն ստեղծեց զինքը՝

որ անսահման Բարին է, յաւիտենականապէս տեսնելու և վայելելու բարձրագոյն նպատակաւ, և որովհետեւ այս բանս բնութեան ընդունակութենէն շատ վեր է, այն նպատակին հասնելու համար, տուաւ անոր նաև գերբնական ուժ մը որ կ'ըսուի շնորհք:

69. Բաց ի շնորհքէն, ուրիշ ի՞նչ բան տուեր էր Աստուած մարդուն:

Շնորհքէն զատ, Աստուած զմարդն ազատ ըրեր էր կեանքի տկարութիւններէն և թշուառութիւններէն, ինչպէս նաև մեռնելէն, պայմանաւ որ չմեղանչէ, սակայն Ադամ՝ մարդկութեան գրոյխն, մեղանչեց արգիլուած պատուին ուտելով:

70. Ի՞նչ մեղք էր Ադամի մեղքը:

Ադամի մեղքն հպարտութեան և անհնազանդութեան ծանր մեղք մըն էր:

71. Ադամի մեղքը ի՞նչ վնասներու պատճառ եղաւ:

Ադամի մեղքը զրկեց զինքը և բոլոր մարդիկը շնորհքէն և գերբնական պարգևներէն, և զիրենք գերի ըրաւ մեղաց, սատանայի, մահուան, տգիտութեան, չար յօժարութիւններու, և ուրիշ թշուառութիւններու, ու արտաքսեց զիրենք դրախտէն:

72. Ի՞նչպես կը կոչուի այն մեղքն՝ որուն եկրարկեց Ադամ գնարդիկ իր յանցանքովը:

Այն մեղքն՝ որուն ենթարկեց Ադամ զմարդիկ իր՝ յանցանքովը, կ'ըսուի սկզբնական, վասն զի մարդկութեան սկիզբէն գործուեցաւ, և բնութեան հետ կը փոխանցի ամէն մարդու իրենց յղութեան ժամանակ:

73. Ի՞նչ կ'ընէ սկզբնական մեղքը:

Սկզբնական մեղքը կը զրկէ զմեզ սկզբնական շնորհքէն՝ զոր ըստ կարգադրութեան Աստուծոյ պետք էինք ունենայ բայց չունինք, վասն զի մարդկութեան գրոյխն իր անհնազանդութեամբը զրկեց անկէց ինքզինքը և զմեզ ամէնքնիս՝ որ անոր սերունդն ենք:

74. Սկզբնական մեղքն ինչո՞ւ ԿՄՄԱՒՈՐ է, և նեաւարար յանցանք կը համարուի մեզի:

Սկզբնական մեղքն ԿՄՄԱՒՈՐ է և հետեարար յանցանք կը համարուի մեզի, միայն վասն զի Ադամ՝ իբրև գրոյխ մարդկութեան ԿՄՄԱՒՈՐԱՊԷՏ գործեց զայն, և անոր համար Աստուած չի պատժեր զայն՝ որ սկզբնական մեղքն միայն ունի, բայց պարզապէս չի վարձատրեր արքայութիւն տալով անոր:

75. Սկզբնական մեղքը պատճառաւ մարդը միշտ արքայութեան գրկուած պիտի մնար:

Մարդն՝ սկզբնական մեղքը պատճառաւ, միշտ արքայութեան գրկուած պիտի մնար, եթէ Աստուած՝ զինքը փրկելու համար, չխոստանար և չզրկէր երկնքէն իր միածին Որդին, այսինքն, զՅիսուս Քրիստոս:

Գ Լ Ո Խ Խ Գ .

Մարդեղութիւն, Չարսարանք եւ Ման Որդւոյն Աստուծոյ:

Հաստատւ... Ի Յիսուս Քրիստոս, իր միածին Որդին, Տեր մեր, որ յիսուս ի Հոգւոյն Սրբոյ, ծնւած ի Մարիամայ Կոչակն, յարչարուեցաւ Պոնտոս Պիղատոսի ժամանակը, յայտնեցաւ, մեռաւ եւ քաղուեցաւ, իչաւ դժոխք, երրորդ օրը յարեաւ ի մեռելոց, համբարձաւ երկինքը, ևստաւ Աստուծոյ Հօր անկեակալի աջ կողմը:

76. Ի՞նչպես մարդ կըսուի Որդի Աստուծոյ:

Որդին Աստուծոյ մարդ կըսուի մեզի պէս մարմին մը և հոգի մը առնելով յարգանդի Ս. Կոստին Մարիամու, ներգործութեամբ Հոգւոյն Սրբոյ:

77. Որդիև Աստուծոյ՝ մարդ ըլլարով,  
դարեւեցնէ Աստուած ըլլարի:

Որդին Աստուծոյ՝ մարդ ըլլալով,  
չգաղըեցաւ ճշմարիտ Աստուած ըլլալէ,  
այլ սկսաւ ճշմարիտ մարդ ըլլալ:

78. Յիսուս Քրիստոս կրկն թնոյրիւն  
ունի:

Յիսուս Քրիստոս երկու բնութիւն  
ունի. աստուածային բնութիւն և մարդ-  
կային բնութիւն:

79. Երե Յիսուս Քրիստոս կրկն թնո-  
րիւն ունի, ուրեմն կրկն անձ ալ ունի:

Յիսուս Քրիստոս մէկ անձ ունի,  
Որդւոյն Աստուծոյ աստուածային անձը:

80. Յիսուս Քրիստոս ինչպէս ձանչ-  
ցըեցաւ Որդի Աստուծոյ:

Յիսուս Քրիստոս Որդի Աստուծոյ  
ճանչցուեցաւ, վասն զի Հայր Աստուած  
Մկրտութեան և Այլակերպութեան ժա-  
մանակ այնպէս անուանեց զինքը ըսելով.  
«Դա է Որդի իմ սիրելի, ընդ որ հաճե-  
ցայ»\*. դարձեալ որովհետև Յիսուս իր այս  
երկրաւոր կենաց մէջ ինքզինքը այնպէս  
անուանեց: \*Մատ. Գ. 17. Ղակ. Թ. 35

81. Յիսուս Քրիստոս միշտ կրած է:  
Յիսուս Քրիստոս իբրև Աստուած,

միշտ եղած է, իբրև մարդ սկսաւ ըլլալ  
Մարդեղութեան վայրկենէն:

82. Որքե ծնաւ Յիսուս Քրիստոս:

Յիսուս Քրիստոս ծնաւ ի Մա-  
րիամայ կուսէն որնոր անոր համար կը-  
սուի ճշմարիտ. ՄԱՅԻ ԱՍՏՈՒԾՈՅ:

83. Ս. Յովսէփ Յիսուսի Քրիստոսի  
նայր չեղնէ:

Ս. Յովսէփ Յիսուսի Քրիստոսի  
ճշմարիտ հայրը չեղաւ, այլ կարծեցաւ  
հայր, այսինքն, իբրև փեսայ Մարիամու  
և պահապան Յիսուսի, համարուեցաւ անոր  
հայրը՝ առանց ճշմարիտ հայրը ըլլալու:

84. Ո՞ր ծնաւ Յիսուս Քրիստոս:

Յիսուս Քրիստոս ծնաւ Բեթղէ-  
հէմ քաղաքը ախոռի մը մէջ, և զրոնեցաւ  
մատրի մը մէջ:

85. Ինչո՞ւ համար Յիսուս Քրիստոս  
աղքատ ուզեց ըլլալ:

Յիսուս Քրիստոս աղքատ ուզեց  
ըլլալ մեզի սորվեցնելու համար խոնարհ  
ըլլալ և երջանկութիւնը հարստութեան  
մէջ չփնտռել և ոչ աշխարհիս պատիւ-  
ներուն և հաճոյքներուն մէջ:

86. Ի՞նչ ըրաւ Յիսուս Քրիստոս իր երկրաւոր կեանքին մէջ:

Յիսուս Քրիստոս իր երկրաւոր կեանքին մէջ, օրինակով և խօսքով արվեցոյց մեզի ապրել ըստ Աստուծոյ. իր վարդապետութիւնը հաստատեց հրաշքներով, վերջապէս, մեր մեղքերը քաւելու, զմեզ Աստուծոյ հետ հաշտեցնելու և արքայութիւնը մեզի բանալու համար, ինքզինքը զօհեց խաչին վրայ, «միակ Միջնորդ ընդ Աստուած և ընդ մարդիկ»:<sup>\*</sup>

\* Ս. Տիմ. Բ. 5.

87. Ի՞նչ է հրաշքը:

Հրաշքն է բնութեան բոլոր ուժերէն և օրէնքներէն վեր զգալի դէպք մը, և անոր համար միայն Աստուած կըրնայ կատարել՝ որ բնութեան տէրն է:

88. Մասնաւորապէս ի՞նչ տեսակ հրաշքներով հաստատեց Յիսուս Քրիստոս իր վարդապետութիւնը և ցոյցոյց քե՛ է մշնարիտ Աստուած:

Յիսուս Քրիստոս հաստատեց իր վարդապետութիւնը և ցոյցոյց թէ է ճշմամարիտ Աստուած, մասնաւորապէս ակընթարթի մէջ բանալով կոյրերու աչքերը, խուլերու ականջները, մոռնջերու լեզուները, ամէն տեսակ հիւանդութիւններ

բժշկելով, մեռածներուն կեանք տալով, իբրև տէր դեերուն հրամայելով և հրամայելով բնութեան ուժերուն և, ամէն բանէ վեր՝ ինքզինքը յարուցանելով ի մեռելոց:

89. Յիսուս Քրիստոս իբրև Աստուած քե՛ իբրև մարդ մեռաւ:

Յիսուս Քրիստոս իբրև մարդ մեռաւ, վասն զի իբրև Աստուած ոչ կընար չարչարուիլ և ոչ մեռնիլ:

90. Մանուսէկ վերջ ի՞նչ կրաւ Յիսուս:

Յիսուս մեռնելէն վերջ հոգւովը Լիմպոս իջաւ մինչև այն ատեն մեռած արդարներուն հոգիներուն քով, զանոնք իրեն հետ արքայութիւն տանելու համար. ապա յարեալ՝ առնելով իր մարմինը որ թաղուած էր:

91. Յիսուսի Քրիստոսի մարմինը ո՞րչափ ժամանակ քարշած մնաց:

Յիսուսի Քրիստոսի մարմինը թաղուած մնաց երեք օր ոչ ամբողջ, ուրբաթ իրիկունէ մինչև այն օրուան արշալոյսն՝ որ հիմա Զատիկ կիրակի կ'ըսուի:

92. Յարուրենէ վերջ ի՞նչ ըրաւ Յիսուս Քրիստոս:

Յիսուս Քրիստոս՝ յարութիւն առնելէն վերջ, քառասուն օր մնաց երկրիս

վրայ, ապա երկինք համբարձաւ, և նստաւ Աստուծոյ Հօր ամենակալի աջ կողմը:

**93.** Յիսուս Քրիստոս յարոշրիւն առնելէ վերջ ինչո՞ն համար քառասուն օր երկրիս վրայ մնաց:

Յիսուս Քրիստոս յարութիւն առնելէն վերջ քառասուն օր երկրիս վրայ մնաց ցուցնելու համար թէ իրացնէ յարութիւն առեր է, աշակերտները հաւատարի մէջ հաստատելու համար և անոնց սորվեցնելու համար աւելի խորունկ կերպով իր վարդապետութիւնը:

**94.** Հիմա Յիսուս Քրիստոս միայն երկրի կի՞նքն է:

Յիսուս Քրիստոս միայն երկինքը չէ, այլ իբրև Աստուած ամէն տեղ է և իբրև Աստուած և մարդ երկինքն է և ամենաստրբ Հաղորդութեան մէջ:

## Գ Լ Ո Ի Խ Ե

Գարևուն Յիսուսի Քրիստոսի աշխարհի վերջն: Երկու դատաստանները, առանձնական եւ ընդհանրական:

... Անկեց պիտի գայ դատելու համար կենդանիները եւ մեռածները:

**95.** Յիսուս Քրիստոս տեսանելի կերպով պիտի դատենայ երբևէ այս աշխարհիս վրայ:

Յիսուս Քրիստոս պիտի դաննայ տեսանելի կերպով այս աշխարհիս վրայ աշխարհի վերջը, դատելու համար կենդանիները և մեռածները, այսինքն բոլոր մարդիկը, չարերը և բարիները:

**96.** Զմեզ դատելու համար Յիսուս Քրիստոս միևէն աշխարհիս վերջը պիտի այգաւ՞:

Յիսուս Քրիստոս աշխարհիս վերջին պիտի չսպասէ զմեզ դատելու համար, այլ իւրաքանչիւրը պիտի դատէ անմիջապէս մեռնելէն վերջ:

**97.** Որե՞տե՞ն երկո՞ւ դատաստան կայ: Այո՞, երկու դատաստան կայ.

մէկը առանձնական, իւրաքանչիւր հոգիի դատաստանը անմիջապէս մեռնելէն վերջ, միւսը ընդհանրական, ի կատարածի աշխարհիս բոլոր մարդիկներու դատաստանը:

**98.** Յիտա Քրիստոս ի՞նչ բանի վրայօք դատաստան պիտի ընէ:

Յիտա Քրիստոս զմեզ պիտի դատէ կեանքի մէջ մեր ըրած բարի և չար գործերու վրայօք, մինչև անգամ պիտի դատէ մեր խորհուրդները և զանցառութիւնները:

**99.** Առանձնական դատաստանէն վերջ ի՞նչ կ'ըլլայ հոգիէն:

Առանձնական դատաստանէն վերջ հոգին՝ եթէ առանց մեղքի է և ապաշխարանաց պարտքը կատարեր է, կ'երթայ արքայութիւն, եթէ ներելի մեղք մ'ունի, կամ կատարելիք ապաշխարանք մը, կ'երթայ քաւարան մինչև հատուցանէ, եթէ մահացու մեղքի մէջ է, իբրև անգեղջ ապստամբ ընդդէմ Աստուծոյ, կ'երթայ դժոխք:

**100.** Առանց մկրտութեան մեռնող տղաքը ո՞ր կ'երթան:

Առանց մկրտութեան մեռնող տղաքը Լիմպոս կ'երթան՝ ուր ոչ գերբնա-

կան վարձք կայ և ոչ պատիժ, վասն զի միայն սկզբնական մեղաց մէջ գտնուելով, արքայութեան արժանի չեն ըլլար, բայց և ոչ դժոխքի և քաւարանի:

**101.** Ի՞նչ է քաւարանը:

Քաւարանը Աստուծոյ տեսութեանէն ժամանակաւոր զրկման տանջանքն է, և վայր է ուրիշ տանջանքներու՝ որոնք կը մաքրեն զհոգին և զԱստուած տեսնելու արժանի կ'ընեն:

**102.** Մ'ներ կրնանք օգնել և նոյն իսկ ազատել հոգիները քաւարանի տանջանքներէն:

Կրնանք օգնել և նոյն իսկ ազատել հոգիները քաւարանին տանջանքներէն նպատակելով, այսինքն, աղօթքով, ներողութիւններով, ողորմութիւններով և ուրիշ բարի գործերով և մանաւանդ սուրբ Պատարագով:

**103.** Ստոյգ է թէ կրնաւ արքայութիւն և դժոխք:

Ստոյգ է որ կան արքայութիւն և դժոխք. Աստուած յայտներ է, յաճախ բարիներուն յաւիտենական կեանք և վայելումն խոստանալով, և չարերուն կորուստ և յաւիտենական հուր սպաննալով:

104. Ո՞րչափ ժամանակ պիտի տևեն արքայաշքիչեր և դժոխքը:

Արքայութիւնը և դժոխքը պիտի տևեն յաւիտեանս յաւիտենից:

Գ. Լ. Ո Ւ Խ Զ.

Կամօղիկէ Եկեղեցի: - Հաղորդութիւն  
Սրբոց:

Հաւատում... Ի Սուրբ Եկեղեցի  
Կարողիկէ, Ի հաղորդութիւն սրբոց.

105. Ի՞նչ է Եկեղեցին:

Եկեղեցին է ճշմարիտ քրիստոնէից ժողովն, այսինքն մկրտուածներուն, որոնք կը դաւանին Յիսուսի Քրիստոսի հաւանքը և Վարդապետութիւնը, կը հաղորդուին անոր խորհուրդներուն և կը հնազանդին Անկէ հաստատուած Հովիւներուն:

106. Ո՞վ հիմնեց Եկեղեցին:

Յիսուս Քրիստոս հիմնեց Եկեղեցին, հաւաքելով ի մի ժողով իր հաւատացեալները՝ այդ ժողովն Առաքելոց իշխանութեան ենթադրեց գրաշխ ունենարով զՍ. Պետրոս, տուաւ անոր պատարագ, խորհուրդները և կենդանարար Սուրբ Հոգին:

107. Յիսուսի Քրիստոսի Եկեղեցին ո՞րն է:

Յիսուսի Քրիստոսի Եկեղեցին է Կամօղիկէ-Հոռոմեական Եկեղեցին, վասն զի սա միայն է մի, սուրբ, կարողիկէ և անարքերական, ինչպէս ուզեց Նա:

108. Ի՞նչն է համար մի է Եկեղեցին:

Եկեղեցին մի է, վասն զի բոլոր իր անդամները ունեցան, ունին և պիտի ունենան միշտ մի հաւատ, մի պատարագ, խորհուրդները և երեսելի զլուխն՝ որ է Հոռոմայ Քահանայապետը՝ Ս. Պետրոսի յաջորդը. այսպէս կազմեց միմիայն մարմին մը, խորհրդաւոր մարմինն Յիսուսի Քրիստոսի:

109. Եկեղեցին ի՞նչն է համար սուրբ է:

Եկեղեցին սուրբ է, վասն զի սուրբ են Յիսուս Քրիստոս իր աներևոյթ զլուխը, և Հոգին. սուրբ որ կեանք կուտայ անոր. վասն զի սուրբ են իր Վարդապետութիւնը, պատարագը և խորհուրդները և ամէնքը կոչուած են սուրբ ըլլալու, և վասն զի շատերը իրաւցնէ սուրբ եղան, և են և պիտի ըլլան:

110. Եկեղեցին ի՞նչն է համար կարողիկէ է:

Եկեղեցին կամօղիկէ է, այս ինքն ընդհանրական, վասն զի հաստատուէր է

և յարևար է ամեն մարդու համար, և տա-  
րածուեր է բոլոր երկրիս վրայ:

**111.** Եկեղեցին ինչո՞ւ համար առաքե-  
լախան է:

Եկեղեցին առաքելական է, վասն  
զի հիմնուեր է Առաքելոց և անոնց քա-  
րոզութեան վրայ, և կը կառավարուի  
անոնց յաջորդներէն՝ օրինաւոր Հովի-  
ներ՝ որոնք, առանց ընդհատման և առանց  
փոփոխութեան, կը շարունակեն քարոզել  
անոնց վարդապետութիւնը և փոխանցել  
անոնց իշխանութիւնը:

**112.** Որո՞նք են Եկեղեցոյ օրինաւոր Հո-  
վիւները:

Եկեղեցոյ օրինաւոր Հովիւներն  
են Պապը կամ Հռոմայ Քահանայապետը  
և անոր հետ մի եզոզ Եպիսկոպոսները:

**113.** Ո՞վ է Պապը:

Պապը է Ս. Պետրոսի յաջորդն ի  
գահն Հռոմայ և ի ևսիսագանոտրեան, այս-  
ինքն է, յառաքելութեան և յԵրկրակա-  
նեան եպիսկոպոսութեան, հետևաբար տե-  
սանելի գլուխ, Փոխանորդ Յիսուսի Քրիս-  
տոսի՝ աներևոյթ գլխոյ բոլոր Եկեղեց-  
ոյ՝ որ այս պատճառաւ կ'ըսուի կաթո-  
ղիկէ-Հռոմէական:

**114.** Պապը և իրեն հետ միացած Եպիս-  
կոպոսները ի՞նչ կը կազմեն:

Պապը և իրեն հետ միացած Եպիս-  
կոպոսները կը կազմեն ուսուցանող Եկե-  
ղեցին, այսպէս կոչուած, վասն զի ի Յի-  
սուսէ Քրիստոսէ ունի հրաման ուսուցա-  
նելու: ճշմարտութիւնները և աստուածային  
օրէնքները ամէն մարդու՝ որոնք միայն  
անկէ կ'ընդունին կատարեալ և սպանով  
զիտութիւնը՝ որ հարկաւոր է քրիստոնէա-  
բար ապրելու:

**115.** Ուսուցանող Եկեղեցին՝ և՛ որք մեզի կը  
տրվեցնէ Աստուծակ յայտնեալ ճշմարտու-  
թիւնները, կրնայ սխալիլ:

Ուսուցանող Եկեղեցին՝ երբ մեզի  
կը սորվեցնէ Աստուծակ յայտնեալ ճշմար-  
տութիւնները, չի կրնար սխալիլ, ակնիսայ  
է, վասն զի, ինչպէս խոստացաւ Յիսուս  
Քրիստոս, «Հոգին ճշմարտութեան»<sup>\*</sup> միշտ  
իրեն հետն է: <sup>\*</sup>Յովհ. ԺԵ, 26.

**116.** Պապը՝ առանձին, և՛ որք տրվեցնէ  
մեզի Աստուծակ յայտնեալ ճշմարտութե-  
նները, կրնայ սխալիլ:

Պապը՝ առանձին, երբ կը սոր-  
վեցնէ մեզի Աստուծակ յայտնեալ ճշմար-  
տութիւնները, չի կրնար սխալիլ, այս-  
ինքն ակնիսայ է ինչպէս Եկեղեցին, երբ,

իրբև Հովիւ և Վարդապետ բոլոր բրիստու-  
նեից, հաւատոյ և բարոց նկատմամբ Վար-  
դապետութիւններ կը սահմանէ:

**117.** Բաց ի Կարողիկէ-Հոռմեական Եկե-  
ղեցոյ, ուրիշ Եկեղեցի մը կրնայ ըլլալ Յի-  
սուսի Քրիստոսի Եկեղեցին, կամ անոր մէկ  
մասը:

Բաց ի Կաթողիկէ-Հոռմեական  
Եկեղեցոյ, ուրիշ և ոչ մէկ Եկեղեցի չի  
կրնար ըլլալ Յիսուսի Քրիստոսի Եկեղե-  
ցին կամ անոր մասը, վասն զի չի կըր-  
նար ունենալ Կաթողիկէ Եկեղեցին որո-  
շող իշխանացիար յատկութիւնները, մի,  
սուրբ, Կարողիկէ, առաքելական, ինչպէս  
իրացնէ քրիստոնեայ Եկեղեցի ըսուածնե-  
րէն և ոչ մին ունի այս յատկութիւնները:

**118.** Ինչո՞ւ համար Յիսուս Քրիստոս  
հաստատեց Եկեղեցին:

Յիսուս Քրիստոս հաստատեց Եկե-  
ղեցին որպէս զի մարդիկ հոն գտնեն ապա-  
հով առաջնորդ մը և սրբութեան ու յա-  
ւիտենական փրկութեան միջոցները:

**119.** Եկեղեցոյ մէջ գտնուած սրբութեան  
և յաւիտենական փրկութեան միջոցները  
որո՞նք են:

Եկեղեցոյ մէջ գտնուած սրբու-  
թեան և յաւիտենական փրկութեան մի-

ջոցներն են ճշմարիտ հաւատքը, պատու-  
րացը և խորհուրդները և փոխադարձ հո-  
գևոր օգնորիւնները, ինչպէս ազօթք, խոր-  
հուրդ բարի, օրինակ:

**120.** Սրբութեան և յաւիտենական փրկ-  
ութեան միջոցները ամեն մարդ՝ հա-  
մար են:

Սրբութեան և յաւիտենական փրկ-  
ութեան միջոցները այն ամէն մարդոց  
համար են՝ որոնք Եկեղեցոյ կը պատ-  
կանին, այսինքն հաւատացելոց՝ որոնք  
առաքելական գրութեանց մէջ սուրբ կո-  
չուած են, անոր համար անոնց այդ մի-  
ջոցներուն հազորդակցութիւնը և միու-  
թիւնը է հարդարորիւն արդոց ի սրբազան  
իրա:

**121.** Եկեղեցոյ մէջ գտնուող հաւատա-  
ցեալները ինչո՞ւ համար սուրբ ըսուած են:

Եկեղեցոյ մէջ գտնուող հաւա-  
տացեալները սուրբ ըսուած են վասն զի  
Աստուծոյ նուիրուած են, խորհուրդներու  
միջոցաւ արգարացած կամ սրբուած են,  
և պարտական են սուրբ ապրելու:

**122.** Ինչ կը նշանակէ ՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ  
ՍՐԲՈՅ:

ՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՅ կը նշա-  
նակէ թէ բոլոր հաւատացեալները ի Յի-

սուս Քրիստոս մէկ մարմին կազմելով,  
կ'օգտուին ամէն բարիքէ որ կայ և կը  
կատարուի այն մարմնոյն մէջ, այսինքն  
ընդհանուր Եկեղեցւոյ մէջ, միայն թէ մե-  
ղաց մէջ չը գտնուին:

**123.** Արքայութեան երանելիները և բա-  
շարակի նոցիկները և՛ ի նադրարքութեան  
սրբոց:

Արքայութեան երանելիները և  
քաւարանի հոգիներն ալ ի հաղորդութեան  
սրբոց են, վասն զի սրբոյ կապով կա-  
պուած են իրենք իրենց մէջ և մեզի հետ.  
Երանելիները կ'ընդունին մեր ազօթքները  
և միւսները մեր նպաստները, և ամէնքը  
իրենց առ Աստուած բարեխօսութեամբը  
կը փոխարինեն մեզի:

**124.** Սրբոց նադրարքեակն ո՞վ դուրս է:  
Դուրս է սրբոց հաղորդութենէն  
ով որ դուրս է Եկեղեցիէն, օրինակի հա-  
մար, դատապարտեալները, անհաւատնե-  
րը, հրեայները, հերետիկոսները, ուրա-  
ցողները, հերձուածողները և բանադրեալ-  
ները:

**125.** Որո՞նք և՛ անհաւատները:  
Անհաւատ են չմկրտուածները՝ ո-  
րոնք բնաւ չեն հաւատար խոստացուած  
Փրկչին, այսինքն Մ'ակալի կամ Քրիս-

տուսի, ինչպիսիք են կոսպաշտները և  
մահմէտականները:

**126.** Որո՞նք և՛ Հրեայները:  
Հրեայ են չմկրտուածները՝ որոնք  
Մովսէսի օրէնքը կ'ընդունին, և չեն հա-  
ւատար թէ Յիսուս է խոստացուած Մե-  
սիայն կամ Քրիստոսը:

**127.** Որո՞նք և՛ հերետիկոսները:  
Հերետիկոս են մկրտուածները՝  
որոնք յամառութեամբ չեն ուզեր հաւա-  
տալ Աստուծմէ յայտնուած և Եկեղեցիէն  
քարոզուած ինչ ինչ ճշմարտութիւննե-  
րուն, օրինակի համար, բողոքականները:

**128.** Որո՞նք և՛ ուրացողները:  
Ուրացող կ'ըսուին այն մկր-  
տուածները՝ որոնք արտաքսապէս կ'ու-  
րանան իրենց դաւանած կաթողիկէ հա-  
ւատքը:

**129.** Որո՞նք և՛ հերձուածողները:  
Հերձուածող կ'ըսուին այն մկր-  
տուածները՝ որոնք յամառութեամբ չեն  
ուզեր հպատակիլ օրինաւոր Հովիւներուն,  
և բաժնուած կը սեպուին Եկեղեցիէն,  
թէպէտ չուրանան բնաւ հաւատոյ ճշմար-  
տութիւն մը:

**130.** Որո՞նք են բանադրեալները:

Բանադրեալ կ'ըստին այն մկրտաւածները՝ որոնք ամենածանր յանցանքի մը համար վնասուած են Եկեղեցւոյ հազորդութենէն, որպէս զի զուրիշները չապականեն և որպէս զի այս զօրաւոր դարմանով ուղղութեան զան:

**131.** Եկեղեցիէն դուրս գտնուիր ծանր վնաս է:

Եկեղեցիէն դուրս գտնուիր ամենամեծ վնաս է, վասն զի Եկեղեցիէն դուրս չկան յաւիտենական փրկութեան հասնելու միջոցներ և ոչ ապահով առաջնորդ, և այս միակ՝ ամենակարևոր բանն է մարդուն համար:

**132.** Ով որ Եկեղեցիէն դուրս է, կը փրկուի՞:

Ով որ իր յանցանքով Եկեղեցիէն դուրս կը գտնուի և առանց կատարեալ զղջման կը մեռնի, չի փրկուիր: սակայն ով որ առանց իր յանցանաց դուրս կը գտնուի և աղէկ կ'ապրի, կրնայ փրկուիլ, վասն զի այնպիսին սիրով կը միանայ ընդ Աստուծոյ, և, հոգով ալ ընդ Եկեղեցոյ, այսինքն ընդ հոգոյ Եկեղեցոյն:

Գ Լ Ո Ի Խ Է .

Թողութիւն մեղաց: - Մեղք:

Հաւատամ... ի րոյաբիւն մեղաց:

**133.** Ի՞նչ կը նշանակէ ԹՈՂՈՒԹԻՒՆ ՄԵՂԱՅ:

ԹՈՂՈՒԹԻՒՆ ՄԵՂԱՅ կը նշանակէ թէ Յիսուս Քրիստոս տուած է Առաքելոց և անոնց յաջորդներուն Եկեղեցւոյ մէջ ամէն մեղք արձրկելու իշխանութիւնը:

**134.** Եկեղեցոյ մէջ ի՞նչպէս կը կատարուի մեղաց րոյաբիւնը:

Եկեղեցւոյ մէջ մեղքերը կը թողուին զլիսաւորապէս Մկրտութեան և Ապաշխարութեան խորհուրդներով՝ զորոնք այդ նպատակաւ հաստատած է Յիսուս Քրիստոս:

**135.** Ի՞նչ է մեղքը:

Մեղքը նախատինք մըն է առ Աստուած՝ և կը գործուի Անոր պատուիրաններուն անհնազանդ գտնուելով:

**136.** Քանի՞ տեսակ մեղք կայ:

Մեղքը երկու տեսակ է. սկզբնական և ներգործական:

**137.** Սկզբնական մեղքը ո՞րն է:

Սկզբնական մեղքն է այն մեղքը՝ զոր մարդկոտրիւնը գործեց յԱդամ՝ ի զըրշիս իւր, և ամէն մարդ սերնդեամբ կ'անու զայն Ազամէն:

**138.** Արամայ որդիքներէն եղա՞ւ մէկը որ ազատ մնաց սկզբնական մեղքէն:

Ազամայ որդիքներէն ազատ մնաց սկզբնական մեղքէն միայն ամենասուրբ Կոյն Մարիամ, որ Մայր Աստուծոյ ըլլալու սահմանուած ըլլալով, եղաւ « Ը շնորհօք<sup>»</sup>, և հետևաբար առաջին վայրկենէն ազատ ի մեղաց, անոր համար Եկեղեցին կը տօնէ անոր անարատ Յղութիւնը. \*Ղուկ. Ա. 28.

**139.** Սկզբնական մեղքը ի՞նչպէս կը ջնջուի:

Սկզբնական մեղքը կը ջնջուի սուրբ Մկրտութեամբ:

**140.** Ներգործական մեղքը ո՞րն է.

Ներգործական մեղքն է այն մեղքը՝ զոր կամաւորապէս կը գործէ մարդը խելահաս ըլլալէն վերջ:

**141.** Քանի՞ կերպով կը գործուի ներգործական մեղքը:

Չորս կերպով կը գործուի ներ-

գործական մեղքը, այսինքն, խորհրդով, բանիւ, գործով և զանցառութեամբ:

**142.** Քանի՞ տեսակ է ներգործական մեղքը:

Ներգործական մեղքը երկու տեսակ է, մահուչափ և ներելի:

**143.** Ի՞նչ է մահուչափ մեղքը:

Մահուչափ մեղքն է անհնազանդութիւն ընդդէմ օրինաց Աստուծոյ ծանր բանի մէջ, կատարուած կատարեալ սրբութեամբ մտաց և ազատ հաւանութեամբ:

**144.** Ինչո՞ւ համար ծանր մեղքն է մահուչափ կը կոչուի:

Ծանր մեղքն մահուչափ կը կոչուի, վասն զի կը զրկէ զհոգին աստուածային շնորհքէն՝ որ իր կեանքն է, կը զրկէ զհոգին իր արդիւնքներէն և նոր արդիւնքներ ստանալու կարողութենէն, և զինքը արժանի կ'ընէ դժոխքի յաւիտեանական պատժոց կամ մահուան:

**145.** Երբ մահուչափ մեղքը զմարդն անկարող կ'ընէ արդիւնք վատակերոս, ուրեմն մեղաւորին բարի գործեր ընելը օգուտ մը չունի:

Մեղաւորին բարի գործեր ընելը անօգուտ է, մանաւանդ պէտք է ընէ,

որպէս զի աւելի չարագոյնին չհանդիպի  
և նոր մեղքերու մէջ չիյնայ, դարձեալ  
որպէս զի այն բարի գործերովն պատ-  
րաստուի կերպով մը դառնալու առ Աս-  
տուած և Անոր շնորհքը վերստանալու:

**146.** Ի՞նչպէս վերստին կը ստացուի Աս-  
տուծոյ շնորհքը մահուչափ մեղքով կորսն-  
ցրեցէն վերջ գայն:

Աստուծոյ շնորհքն մահուչափ մեղ-  
քով կորսնցնելէն վերջ, վերստին կը ստա-  
ցուի լաւ խորհրդական խոստովանու-  
թեամբ, կամ կատարեալ զղջմամբ՝ որ կը  
ջնջէ մեղքերը, թէպէս ապա զանոնք խոս-  
տովանելու պարտականութիւնը կը մնայ:

**147.** Շնորհաց հետ վերստին կը ստա-  
ցուի՞ն մահուչափ մեղքը կորստած արդիւնք-  
ները:

Շնորհաց հետ, Աստուծոյ ամբա-  
ողորմութեամբն, կը ստացուին նաև մա-  
հուչափ մեղքը կորստած արդիւնքները:

**148.** Ի՞նչ է ներքի մեղքը:

Ներքի մեղքն է անհնազանդու-  
թիւն ընդդէմ՝ օրինաց Աստուծոյ թեթև  
բաներու մէջ, կամ նոյն իսկ ըստ ինքեան  
ծանր բանի մը մէջ, երբ կը պակսի կա-  
տարեալ արթնութիւն մտաց և հաւանու-  
թիւն:

**149.** Ինչո՞ւ հաւար մեղքն՝ որ ծանր է,  
ներքի կը կուտի:

Ներքի, այսինքն ներողութեան  
արժանի, կը կոչուի, վասն զի շնորհքէ  
չի զրկեր, և զղջմամբ ու բարի գործե-  
րով կրնայ ջնջուիլ, նոյն իսկ առանց  
խորհրդական խոստովանութեան:

**150.** Ներքի մեղքը հոգոյն վնաս կը  
հասցնէ:

Ներքի մեղքը վնասակար է հոգ-  
ւոյն, վասն զի առ Աստուած սէրն կը  
պաղեցնէ, առ մահուչափ մեղքն տրամա-  
զիբ կ'ընէ զինքը, և զինքը արժանի կ'ընէ  
ժամանակաւոր պատիժներու թէ այս աշ-  
խարհիս վրայ և թէ ի հանդերձելումն:

**151.** Մեղքերը ամէկը հաւասար են:

Մեղքերը ամէնը հաւասար չեն,  
ինչպէս ներքի մեղքերէն ոմանք՝ միւս-  
ներէն նուազ թեթև են, նոյնպէս մահու-  
չափ մեղքերէն ոմանք աւելի ծանր են և  
աւելի գատապարտելի:

**152.** Մահուչափ մեղքերուն մէջէն որո՞նք  
աւելի ծանր են և աւելի դատապարտելի:

Մահուչափ մեղքերուն մէջ աւելի  
ծանր և աւելի գատապարտելի են ընդդէմ  
Հոգոյն Սրբոյ մեղքերը և այն մեղքերը՝  
որոնք առ Աստուած կը բոլորեն:

**153.** Ինչո՞ւ համար ընդդիմ Հոգոյն Սրբոյ մեղքերը ամենէն աւելի ծանր և աւելի դատապարտելի մեղքերն են:

Ընդդէմ Հոգոյն Սրբոյ մեղքերը ամենէն աւելի ծանր են, վասն զի առնոցմով մարդը հակառակ կը կենայ ճշմարտութեան և շնորհաց հոգևոր պարգևներուն. անոր համար ալ, թէպէտ կարող է, բայց դժուարաւ դարձի կու գայ:

**154.** Առ աստուածային վրեժխնդրութիւնն բողոքող մեղքերը, ինչո՞ւ համար ամենէն աւելի ծանր և աւելի դատապարտելի են:

Առ աստուածային վրէժխնդրութիւնն բողոքող մեղքերը, ամենէն աւելի ծանր և աւելի դատապարտելի են, վասն զի ուղղակի մարդկութեան բարւոյն հակառակ են և շատ զգուելի, անոր համար միւս մեղքերէն աւելի Աստուծոյ պատժոյն արժանի են:

**155.** Ի՞նչ պէտք է ընել մասնաւորապէս մեղքի ևս կենարո համար:

Մեղքէ ետ կենալու համար մասնաւորապէս պէտք է միշտ մտածել թէ Աստուած ամէն տեղ է և կը տեսնէ սրտի ծածուկները, պէտք է մտածել միշտ մեր վերջինքներուն վրայ, այսինքն թէ այս կեանքէն վերջ և ի կատարածի աշխարհի ինչ բան կը սպասէ մեզի:

## Գ Լ Ո Ի Խ Ը

Յարուժիւն մարմնոյ: - Կեանք յախտեալսկան: - Ամէն:

Հաւատամ... ի յարոշիւն մարմնոյ, ի կեանս յաշտեակականս: Ամէն:

**156.** Այս կեանքէն վերջ ի՞նչ կը սպասուի մեզի:

Այս կեանքէն վերջ մեզի կը սպասեն ցաւ և ազականութիւն մահուան և դատատան առանձնական:

**157.** Ի՞նչ կը սպասուի մեզի ի կատարածի աշխարհի:

Ի կատարածի աշխարհի մեզի կը սպասէ յարութիւն մարմնոյ և ընդհանրական դատաստան:

**158.** Ի՞նչ բնակ է ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԱՐՄՆՈՅ:

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԱՐՄՆՈՅ ըսել է թէ մեր մարմինը, Աստուծոյ զօրութեամբ, պիտի վերակազմուի և հոգւոյն հետ պիտի միանայ յախտեական կեանքի մէջ՝ հոգւոյն վարձուց կամ պատժոց մասնակից ըլլալու համար:

159. Ի՞նչ կը նշանակէ ՅԱԻՒՏԵՆԱԿԱՆ ԿԵԱՆՔ:

ՅԱԻՒՏԵՆԱԿԱՆ ԿԵԱՆՔ կը նշանակէ թէ վարձքն, ինչպէս նաև պատիժն, յաշիտեանս պիտի տեսն, և թէ Աստուծոյ տեսութիւնը պիտի ըլլայ հոգւոյն ճշմարիտ կեանքը և երջանկութիւնը, մինչդեռ Աստուծոյ զրկուիլը պիտի ըլլայ ծայրագոյն թշուառութիւնն՝ որ է յաշիտեակիս մահ:

160. Ի՞նչ կը նշանակէ ԱՄԷՆ յառջ:

ԱՄԷՆ բառը կը նշանակէ, արդարև, այնպէս է և այնպէս ըլլայ, և այդ բառով կը հաստատենք թէ ճշմարիտ է ինչ որ կը դաւանինք Հաւատամքին մէջ, և կը փափաքինք թողութեան մեղաց, յարութեան ի փառս, և յաւիտենական կենաց յԱստուած:

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

### ԱՍՏՈՒԹՈՅ ՊԱՏՈՒԻՐԱՆՆԵՐԸ - ԵԿԵՂԵՑԻՈՅ ՊԱՏՈՒԻՐԱՆՆԵՐԸ - ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԲԱՐՔ

Երբ կ'ազգես ի կեանս մտեալ, պահե պատուիրանները: Մաթ. ԺԹ. 17.  
Երբ զիս կը սիրէք, իմ պատուիրաններս պահեցէք: Յովհ. ԺԳ. 15.

### Ք Լ Ո Ի Խ Ա.

Աստուծոյ Պատուիրանները.

§ 1. - Աստուծոյ պատուիրանները ընդհանրապէս:

161. Որո՞նք են Աստուծոյ պատուիրանները:

Աստուծոյ պատուիրանները կամ Տաւադարանեայ պատուիրաններն են այն օրէնքները՝ զորս Աստուած Հին Կտակարանին մէջ Սինայ լեռան վրայէն տուաւ Մովսէսի, և Յիսուս Քրիստոս կատարելագործեց զանոնք Նոր Կտակարանին մէջ:

**162.** Ի՞նչ կը հրամայէ մեզի Տասնադասեաց պատուիրակը:

Տասնաբանեայ պատուիրանը կը ցուցնէ մեզի բնութեան ամենահարկաւոր պարտքերը առ Աստուած, առ անձինս մեր և առ ընկերս, ինչպէս նաև ուրիշ պարտքեր՝ որոնք անոնցմէ կը ծագին, օրինակի համար, վիճակի պարտքեր:

**163.** Որո՞նք են մեր պարտքերը առ Աստուած և առ ընկերս:

Մեր պարտքերն առ Աստուած և առ ընկերս են զլիաւորաբար սէրն, այսինքն «այն մեծ և առաջին պատուիրանն» սիրելոյ զԱստուած, և միւսն «առնոր նման» սիրելոյ զընկերս. «Այս երկու պատուիրաններէն, կ'ըսէ Յիսուս Քրիստոս, կը կախուին Օրէնք և Մարգարէք»<sup>\*</sup>:

<sup>\*</sup>Մատթ. ԻԲ. 38-40.

**164.** Ինչո՞ւ համար զԱստուած սիրելու պատուիրակն ամենէն մեծ պատուիրակն է:

ԶԱստուած սիրելու պատուիրանն ամենէն մեծ պատուիրանն է, վասն զի ով որ զԱստուած կը սիրէ բոլոր սրտանց, տարակոյս չկայ թէ նա կը պահէ միւս բոլոր պատուիրանները:

**165.** Աստուծոյ պատուիրակները կարելի՞ է պահել:

Աստուծոյ ամէն պատուիրանները

կարելի է պահել միշտ, նոյն իսկ ամէնէն զօրաւոր փորձութեանց մէջ, շնորհօքն Աստուծոյ՝ զոր չի զլանար բնաւ մէկու մը՝ որ սրտանց կը խնդրէ:

**166.** Ստիպում ենք պահելու Աստուծոյ պատուիրակները:

Ստիպուած ենք պահելու Աստուծոյ պատուիրանները, վասն զի նա՝ որ մեր գերագոյն Տէրն է, հրամայեր է մեզի պահել զանոնք. դարձեալ, վասն զի համաձայն են բնութեան և խելքի:

**167.** Աստուծոյ պատուիրակները չպահողը կը մեղանայ՝ ծանր կերպով:

Ով որ կամաւորապէս ծանր նիւթի մը մէջ Աստուծոյ պատուիրանին դէմ կը գործէ, ծանր կերպով կը մեղանչէ ընդդէմ Աստուծոյ, և հետևաբար զժոխքի արժանի կ'ըլլայ:

**168.** Պատուիրակներուն մէջ նկատողութեան առնելու բան կ'ընէ:

Պատուիրաններու մէջ պէտք է նկատել այն՝ որ հրամայուած է, և այն՝ որ արգելուած է:

§ 2. - Աստուծոյ պատուիրանները մասնաւորապէս:

ԱՌԱՋԻՆ ՊԱՏՈՒԻՐԱՆՆԵՐ.

169. Առաջին պատուիրանն ի՞նչ կը հրահայե ըսերով. ԵՍ ԵՄ ՔՈՒ ՏԷՐ ԱՍՏՈՒԱԾՊ. ԲԱՅ ԻՆԾՄԷ ՌԻՐԻՇ ԱՍՏՈՒԱԾ ՄԻ՛ ՌԻՆԵՆԱՐ:

Առաջին պատուիրանն. ԵՍ ԵՄ ՔՈՒ ՏԷՐ ԱՍՏՈՒԱԾՊ. ԲԱՅ ԻՆԾՄԷ ՌԻՐԻՇ ԱՍՏՈՒԱԾ ՄԻ՛ ՌԻՆԵՆԱՐ, կը հրամայէ մեզի կրօնատէր ըլլալ, այսինքն, հաւատալ յԱստուած, և իբրև միակ ճշմարիտ Աստուած, Արարիչ և Տէր ամենայնի, սիրել զինքը, պաշտել և ծառայել իրեն:

170. Ի՞նչ բան կ'արգելո՞ւ մեզի առաջին պատուիրանը:

Առաջին պատուիրանը կ'արգելու մեզի ամբարշտութիւնը, նախապաշարումը, անկրօնութիւնը. դարձեալ, ուրացութիւնը, հերետիկոսութիւնը, Հաւատոյ ճշմարտութեան վրայօք կամաւոր տարակոյսը և յանցապարտ տգիտութիւնը:

171. Ի՞նչ է ամբարշտորիւնը:

Զլանալ Աստուծոյ ունէ պաշտօն:

172. Ի՞նչ է նախապաշարումը:

Նախապաշարումն է աստուածային պաշտօն կամ երկրպագորիւն՝ մատուցուած առ այն որ չէ Աստուած, կամ նոյն իսկ առ Աստուած բայց ոչ պատշաճ կերպով. դարձեալ կոապաշտութիւն կամ սուտ աստուածութիւններու կամ արարածներու պաշտօնը, զեին կամ ոգիներու կամ ուրիշ կասկածելի միջոցներու զիմելը՝ մարդկապէս անկարելի բան մը ձեռք բերելու համար. կատարումն անպատշաճ և Եկեղեցիէն արզիւուած արարողութիւններու:

173. Ի՞նչ է անկրօնորիւնը:

Անկրօնութիւնն է չյարգել զԱստուած և աստուածային բաները, ինչպէս փորձել զԱստուած, սրբապղծորիւն կամ նուիրական անձ մը կամ իր մը անպատուել, սխնհակաւորիւն՝ առևտուր հոգևոր կամ հոգևորի պատկանող իրերու:

174. Երբ արարածներու պաշտօն մատուցանելը նախապաշարում է, ինչո՞ւ համար նախապաշարում չէ Հրեշտակաց և Սուրբերու մատուցուած կաթողիկէ պաշտօնն նախապաշարում չէ, վասն զի աստուածային պաշտօն չէ կամ երկրպագութեան պաշտօն՝ որ

միայն Աստուծոյ է, մենք զանոնք չենք պաշտեր իբրև Աստուած, այլ կը յարգենք իբրև բարեկամք Աստուծոյ և Անկէ ընդունած շնորհքներնուն համար, հետևաբար մեր անոնց ըրած յարգանքն նոյն իսկ ի պատիւ Աստուծոյ է որ ի հրեշտակս և ի Սուրբս սքանչելի գործեր կը կատարէ:

### 175. Ո՞վ ևև Սուրբերը:

Սուրբ կ'ըսուին անոնք՝ որոնք, ըստ Վարդապետութեան և օրինակաց Յիսուսի՝ Քրիստոսի, զիւցազնական առաքինութիւններ գործելով, երկիրքը և երկրիս վրայ մասնաւոր փառքի մը արժանի եղած են, և երկրիս վրայ, հրամանաւ Եկեղեցւոյ, հրապարակաւ կը պատուուին և բարեխօսութիւննին կը խնդրուի:

176. Ինչո՞ւ համար կը յարգենք Սուրբերու մարմինն ալ:

Կը յարգենք Սուրբերու մարմինն ալ, իսկ զի զիւցազնական առաքինութիւններ գործելու ծառայեց անոնց, իրաւցրնէ տաճար եղաւ Հոգւոյն Սրբոյ, և փառաւորապէս յարութիւն պիտի առնէ ի կեանս յաւիտենականս:

177. Ինչո՞ւ համար կը յարգենք Սուրբերու պատիւ մատուցելը և պատկերներն ալ:

Սուրբերու պատիւ մատուցները և

պատկերները կը յարգենք անոնց յիշատակին և պատուոյն համար, սակայն բոլորովին տարբեր կոսպաշտներէ՝ որոնք պատկերներու կամ սրձակներու աստուածային պաշտօն կը մատուցանէին:

178. Աստուած Հին կոսակարսնին մէջ խստիւ չարգիչեց պատկերները:

Աստուած Հին կոսակարսնին մէջ խստիւ արգիլեց այն պատկերները՝ զորս կը պաշտէին, մանաւանդ թէ արգիլեց բոլոր պատկերները իբրև մերձաւոր առիթ կոսպաշտութեան Հրէից՝ որոնք կոսպաշտներու մէջ կը բնակէին և շատ հակեալ էին նախապաշարմանց:

### ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏՈՒԻՐԱՆ.

179. Երկրորդ պատուիրակն ի՞նչ կ'արգելու մեզի ըստի. ԱՍՏՈՒԾՈՅ ԱՆՈՒՆԸ ՊԱՐԱՊ ՏԵՂ, ԲԵՐԱՆԻ ՄԻ՛ ԱՌՆՈՒԻՐ:

Երկրորդ պատուիրանը. ԱՍՏՈՒԾՈՅ ԱՆՈՒՆԸ ՊԱՐԱՊ ՏԵՂ, ԲԵՐԱՆԻ ՄԻ՛ ԱՌՆՈՒԻՐ, կ'արգելու մեզի Աստուծոյ անունը անպատուելը, Աստուծոյ անունը առանց յարգանաց բերանը առնուլը, հայհոյութիւն ընդդէմ Աստուծոյ, Ս. կուսին, Սուրբերու և սրբազան իրերու, սուտ եր-

դումներն՝ որոնք հարկաւոր չեն և կամ կերպով մը ապօրինի են:

180. Ի՞նչ է Երդուր:

Երդուրն է զԱստուած վկայ կանչել մեր ըսածին կամ մեր խոստացածին, անոր համար ով որ գէշ բանի մը համար երդում կ'ընէ կամ երդմնագանց կը գրտնուի, մեծապէս կը նախատէ զԱստուած որ է Սրբութիւնն և Ճշմարտութիւնն:

181. Հայնոյնքիւնը մեծ մե՞ր է:

Հայնոյնքիւնը մեծ մեզք է, վասն զի նախատինք է և արհամարհանք Աստուծոյ կամ անոր Սուրբերուն դէմ, և շատ անգամ սոսկալի հերետիկոսութիւն:

182. Ի՞նչ կը հրամայէ մեզի Երկրորդ պատուիրանը:

Երկրորդ պատուիրանը կը հրամայէ մեզի միշտ պատկառիլ Աստուծոյ սուրբ անունէն, կատարել մեր երդմամբ ըրած ուխտերը և խոստումները:

183. Ի՞նչ է ուխտը:

Ուխտն է խոստումն առ Աստուած իրեն հաճոյ եղած բարի բանի մը համար, առ որ մենք զմեզ կը պարտաւորենք բարեպաշտութեամբ:

### ԵՐՐՈՐԳ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ.

184. Ի՞նչ կը հրամայէ մեզի Երկրորդ պատուիրանը բերով: ՏՕՆ ՕՐԵՐԸ ՍՈՒՐԲ ՊԱՇԷ:

Երրորդ պատուիրանը. ՏՕՆ ՕՐԵՐԸ ՍՈՒՐԲ ՊԱՇԷ, կը հրամայէ մեզի տօն օրերը արտաքի՛ն պաշտաման գործերով պատուել զԱստուած. այս գործերէն էականն է ըրտնանքից համար սուրբ Պատարագը:

185. Ի՞նչն է համար արտաքի՛ն պաշտաման գործեր պիտի ընենք. չի՞ բաշտ պաշտել զԱստուած՝ որ. Հոգի է, արտով ներքստապէս:

Սրտով ներքստապէս զԱստուած պաշտելը չի բաւեր, այլ պէտք ենք պաշտել զինքը արտաքստապէս ալ ինչպէս որ հրամայուած է, վասն զի հոգով և մարմնով հպատակ ենք Աստուծոյ, և պարտական ենք բարի օրինակ տալ, ապա թէ ոչ կրօնական ոգին կը կորսուի:

186. Ի՞նչ կ'արդէրէ մեզի Երկրորդ պատուիրանը:

Երրորդ պատուիրանը տօն օրերու մէջ ծառայական աշխատութիւնները կ'արգելու մեզի:

**187.** Որո՞նք են ծառայական գործերը:  
Մասնաշաղկան գործերն են արուեստաւորներու և գործաւորներու ձեռքի գործերը:

**188.** Տօ՛ն օրերը ծառայական յոյ՞ր գործերն արգիւրուած են:

Տօն օրերու մէջ արգիւրուած են բոլոր ծառայական գործերն՝ որոնք կարևոր չեն կեանքը պահպանելու և Աստուծոյ ծառայութեան, եթէ ծանր պատճառ մը չկայ այնպիսի գործ մը գործելու:

**189.** Ի՞նչպէս պետք է ժամանակ ակցել տօն օրերու մէջ:

Տօն օրերը պէտք է անցնել քարոզի և Քրիստոնէական վարդապետութեան ներկայ գանուելով, բարի գործ մ'ընելով, մարմնոյ հանգիստ տալով, ըզգուշանալով ախտերէ և ցրուածութենէ:

#### ԶՈՐՐՈՐԳ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ.

**190.** Ի՞նչ կը հրամայէ մեզի շորրորդ պատուիրակը. ՊԱՏՈՒԻ ԼԱՅՐԻ ԵՒ ՄԱՅՐԻ ըսելով:

Չորրորդ պատուիրանը. ՊԱՏՈՒԻ ԼԱՅՐԻ ԵՒ ՄԱՅՐԻ, կը հրամայէ մեզի սիրել, յարգել և հնազանդիլ ծնողաց և մեր

վրայ իշխանութիւն ունեցողներուն, այսինքն, մեր մեծաւորներուն.

**191.** Ի՞նչ կ'արգելու շորրորդ պատուիրակը:

Չորրորդ պատուիրանը կ'արգելու մեզի չվշտացնել մեր ծնողները և մեծաւորները և անոնց անհնազանդ չգրտնուիլ:

**192.** Ի՞նչ համար պարտական ենք հնազանդութեանը:

Պարտական ենք հնազանդելու մեր մեծաւորներուն, վասն զի «չկայ իշխանութիւն եթէ ոչ յԱստուծոյ... անոր համար, ով որ իշխանութեան հակառակ կը կենայ, Աստուծոյ հրամանին հակառակ կը կենայ»\*:

\* չոտմ. ԺԳ. 1, 2.

#### ԷԻՆԳԵՐՈՐԻ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ.

**193.** Ի՞նչ կ'արգելու մեզի հինգերորդ պատուիրակը. ՄԻ ՍՊԱՆՏԵՐ:

Հինգերորդ պատուիրանը. ՄԻ ԸՍՊԱՆՏԵՐ, կ'արգելու մեզի վնաս չհասցնել թէ մեր և թէ ընկերին կեանքին ո՛չ նիւթապէս և ո՛չ հոգևորապէս, հետևարար կ'արգելու մեզի մարդասպանութիւնը, անձնասպանութիւնը, մենամարտը, վի-

բաւորելը, զարնելը, նախատինքները, ա-  
նէժքները և գայթակղութիւնը:

194. Անճանապատշաճը ինչո՞ւ համար  
մեզ է:

Անճանապատշաճը մեզ է, ինչ-  
պէս մարդասպանութիւնը, վասն զի Ա-  
ստուած միայն է մեր կեանքին, ինչպէս  
նաև մեր ընկերոջ կեանքին աէրն, բաց  
աստի, յուսահատութեան մեղք է և մէկն  
իր կեանքը վերցնելով, կը վերցնէ գարձի  
և փրկութեան կարելիութիւնը:

195. Եկեղեցին պատիժ սանձանձ է  
անճանապատշաճ համար:

Եկեղեցին կը զրկէ եկեղեցական  
թաղումէ այն անձնասպանը՝ որ կատա-  
րած գործոյն պատասխանատու է:

196. Ինչո՞ւ համար մեզ է մեղանար-  
տաբանը:

Մենամարտութիւնը մեզ է, վասն  
զի միշտ փորձ մըն է մարդասպանու-  
թեան, և նաև, գրեթէ անձնասպանու-  
թեան, առանձնական վրէժխնդրութեան  
հոգով՝ կատարուած, հակառակ պետու-  
թեան օրինաց և արդարութեան. դար-  
ձեալ, վասն զի մենամարտութեամբ իրա-  
ւանց և ոչ իրաւանց օրոշումը՝ կը թողուի  
ուժի, ճարպիկութեան և գիպուածի:

197. Եկեղեցին ի՞նչ պատիժ սանձանկը  
է մեղանարտաբան ընկերուն համար:

Եկեղեցին կը բանադրէ մենա-  
մարտութիւն ընողները և գանձը ամէնքը՝  
որոնք յօժարութեամբ ներկայ կը գտնուին  
մենամարտութեան:

198. Ինչ է գայրակրոնները:

Գայթակղութիւնն է ուէ չար գոր-  
ծով մը ընկերոջ մեղանշելու առիթ տալը:

199. Գայրակրոններ մե՞ծ մեզ է:

Գայթակղութիւնը շատ մեծ մեղք  
է, և Աստուած համար պիտի պահանջէ  
գրգումամբ և չար օրինակներով ուրիշին  
մեղաց պատճառ եղողներէն. «վայ մար-  
դուն՝ որ գայթակղութեան պատճառ կ'ըլ-  
լայ»\*: \*Մատ. ժԲ. 7.

200. Հիգերորդ պատուիրանը ի՞նչ կը  
հրամայէ մեզի:

Հինգերորդ պատուիրանը կը հրա-  
մայէ մեզի ամէնուն բարի կամենալ: Նոյն  
իսկ թշնամիներուն, և ընկերոջ հասցու-  
ցած մարմնաւոր և հոգեօր չարեաց հա-  
տուցում ընել:

## ՎԵՅՆԵՐՈՐԳ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ.

**201.** Ի՞նչ կ'արգելու վեցերորդ պատուիրանը. ԱՆՄԱՔՈՒՐ ԳՈՐԾԵՐ ՄԻ՛ ԸՆԵՐ:

Վեցերորդ պատուիրանը կ'արգելու մեզի ամէն տեսակ անմաքրութիւն. ախինջն, գործեր, խօսքեր, նայուածքներ, զիրքեր, պատկերներ, անբարոյական տեսարաններ:

**202.** Ի՞նչ կը հրամայէ մեզի վեցերորդ պատուիրանը:

Վեցերորդ պատուիրանը կը հրամայէ մեզի «Սուրբ ըլլալ ի մարմնի» յարգել իր և ուրիշին անձը, իբրև գործ Աստուծոյ և տաճար՝ յորում Նա ընակի ներկայութեամբն և շնորհօքն.

## ԵՕԹՆԵՐՈՐԳ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ.

**203.** Եօթներորդ պատուիրանը ի՞նչ կ'արգելու մեզի. ՄԻ՛ ԳՈՂՆԱՐ:

Եօթներորդ պատուիրանը կ'արգելու մեզի վնաս չհասցնել ընկերոջ ունեցածին, հետևաբար կ'արգելու գողութիւնները, վնասները, վաշխառութիւնը, դաշնազրութեանց և ծառայութեանց մէջ

խարդախութիւնները, և այս տեսակ վնասներու ձեռնտու ըլլալը:

**204.** Ի՞նչ կը հրամայէ մեզի եօթներորդ պատուիրանը:

Եօթներորդ պատուիրանը կը հրամայէ մեզի ետ դարձնել ուրիշին պատկանող բանը, կամաւ հասցուցած վնասներուն փոխարէնը հատուցանել, պարտքերը վճարել, և գործաւորներու արդար վարձքը հատուցանել:

**205.** Ո՞վ որ կրնայ և չի հատուցաներ կամ փոխարէնը չի ընէր, րոպէրիւն կը գտնէ:

Ո՞վ որ կրնայ և չի հատուցանէր կամ փոխարէնը չի ընէր թողութիւն չի գտնէր, նոյն լսիկ եթէ խօսքով ալ յայտնէ զղջումը:

## ՈՒԹԵՐՈՐԳ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ.

**206.** Ի՞նչ կ'արգելու մեզի ութերորդ պատուիրանը. ՍՈՒՏ ՄԻ՛ ՎԿԱՅԵՐ:

Ութերորդ պատուիրանը կ'արգելու ամէն տեսակ ստութիւն և ուրիշին համբաւոյն անիրաւ վնաս, հետևաբար կ'արգելու սուտ վկայութիւնը, զրպարտութիւնը, ստախօսութիւնը, չարախօսու-

Թիւնը կամ բամբասանքը, շոյքորթութու  
Թիւնը, յանդուգն դատաստանը և կաս-  
կածը:

**207.** Ի՞նչ կը հրամայէ մեզի ուրերորդ  
պատուիրանը:

Կը հրամայէ մեզի ամէն ժամա-  
նակ և ամէն տեղ ճշմարտութիւնը ըսել,  
ի բարին մեկնել, կարելի եղածին չափ,  
ընկերոջ գործերը:

**208.** Այն անձը որ իր ընկերոջ բարի  
սևուեր կոտորէ Է տառ ստիպատուութեամբ  
կամ բամբասանքով, ի՞նչ բանի պարտու-  
կան է:

Այն անձը պարտական է, ձեռ-  
քէն եկածին չափ, դարմանել պատճա-  
ռած վնասը:

#### ԻՆՆԵՐՈՐԴ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ.

**209.** Ի՞նչ կ'արգելու մեզի իններորդ  
պատուիրանը ըսերով: ԱՌԻԲՇԻՆ ԿՆՈՉ ՄԻ  
ՅԱՆԿԱՐ:

Իններորդ պատուիրանը կ'արգե-  
լու մեզի չար խորհուրդները և չար փա-  
փարները:

**210.** Ի՞նչ կը հրամայէ մեզի իններորդ  
պատուիրանը:

Իններորդ պատուիրանը կը հրա-  
մայէ մեզի կատարեալ մաքրութիւն հոգ-  
ւոյ և մեծ յարգանք, նոյն իսկ ի խորս  
սրտի, առ դարբրայն ընտանական:

#### ՏԱՍՆԵՐՈՐԴ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ.

**211.** Ի՞նչ կ'արգելու մեզի տասներորդ  
պատուիրանը. ՉՏԱՆԿԱՆ ԱՌԻԲՇԻՆ ՈՒՆԵ-  
ՅԱՄԻՆ:

Տասներորդ պատուիրանը կ'ար-  
գելու մեզի հարստութեան անյագ տեն-  
չանքը, չխնայելով նոյն իսկ ընկերոջ  
իրաւանց և ունեցածին:

**212.** Ի՞նչ կը հրամայէ մեզի տասներորդ  
պատուիրանը:

Տասներորդ պատուիրանը կը հրա-  
մայէ մեզի արդար և չափաւոր ըլլալ մեր  
վիճակը բարւոքելու փափաքին մեջ, սի-  
րով տանիլ Աստուծոյ մեր վրայ զրկած  
աշխատութեան և ուրիշ թշուառութեանց,  
վասն զի « շատ նեղութիւններով պար-  
տիմք մտնել յարքայութիւն Աստուծոյ »:

\* Գործք. Ժ. 21.

## Գ Լ Ո Ի Խ Բ .

Ընդհանուր պատուիրանք Եկեղեցւոյ :

**213.** Եկեղեցւոյ ընդհանուր պատուիրանքները որո՞նք են :

Եկեղեցւոյ ընդհանուր պատուիրանքներն են այն օրէնքները՝ որոնցմով կը հրամայէ հաւատացելոց ինչ ինչ կրօնական գործեր և կը սահմանէ պահքեր :

**214.** Եկեղեցիէ ունի՞ իշխանօրէի օրէնքներ և պատուէրներ հրատարակելու :

Եկեղեցին ունի իշխանութիւն օրէնքներ և պատուէրներ հրատարակելու և այդ իշխանութիւնը ընդունած է ի Յիսուսէ Քրիստոսէ յանձին Առաքելոց, և անոր համար ո՞վ որ Եկեղեցւոյ չի հնազանդիր, նա չի հնազանդիր Աստուծոյ :

**215.** Եկեղեցւոյ մէջ ո՞վ ունի իշխանօրէի օրէնքներ և պատուէրներ հրատարակելու :

Եկեղեցւոյ մէջ կրնան օրէնք և պատուէր հրատարակել Քահանայապետը և Եպիսկոպոսները իբրև յաջորդք Առաքելոց՝ որոնց ըսաւ Յիսուս Քրիստոս .

«Ով որ ձեզի կը լսէ, ինձի կը լսէ, ով որ զձեզ կ'անարգէ, զիս կ'անարգէ»\* :

\*Ղուկ. Ժ, 16 :

ԱՌԱՋԻՆ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ :

**216.** Ի՞նչ կը հրամայէ մեզի առաջին պատուիրանք. ՊԱՏԱՐԱԳ ՏԵՍՆԵԼ ԿԻՐԱԿԻ ԵՒ ՄԻԻՍ ՏՕՆ ՕՐԵՐԸ :

Առաջին պատուիրանքը կը հրամայէ մեզի այն օրերուն մէջ ջերմեռանդութեամբ ներկայ գտնուիլ Պատարագին :

**217.** Ով որ հրամայուած օրերը Պատարագի ներկայ չի գտնուիր ծանր կը մեղանայ :

Ով որ, առանց ճշմարիտ արգելքի մը, հրամայուած օրերը Պատարագի ներկայ չի գտնուիր, և իբ հպատակներուն միջոց չի տար ներկայ գտնուելու, ծանր կը մեղանայ, և չի կատարէր աստուծային պատուիրանն տօն օրը սուրբ պահելու :

ԵՐԿՐՈՐԳ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ :

**218.** Երկրորդ պատուիրանք ի՞նչ կ'արգելու մեզի ըսելով. ԱՐԳԻՂՈՒՄՕՐ ՕՐԵՐՆ ԵՒՍ ՄԻ՝ ՈՒՏԵՐ :

Երկրորդ պատուիրանքը այդ խօս-

քերով կ'արգելու մեզի միա չուսել չոքեքշարթի և ուրբաթ օրերն (Յիսուսի Քրիստոսի Չարչարանաց և Մահուն օրերն) և ուրիշ արգելուած օրերը:

**219.** Ի՞նչ կը հրամայէ մեզի կրկնորդ պատուիրանն ըսելով. ԾՈՍ ՊԱՀԵԼ ՀՐԱՄԱՅՈՒՆՈՒՆ ԵՐԵՐԸ:

Կը հրամայէ Մեծ պահքի մէջ պահել նկողեցական ծոմն, և ուրիշ սահմանեալ Տօներու շարաթապահքերը:

**220.** Որո՞նք պարտաւորեալ են ծոմապահութեան:

Ծոմապահութեան պարտական է ամէն հաւատացեալ քրիստոսեան և մէկ տարեկանէն սկսեալ մինչև վաթսուց տարեկան հասակին, եթէ չունի հիւանդութիւն կամ ծանր աշխատանքներ և կամ ուրիշ արդարացի պատճառ մը:

**221.** Եկեղեցին ի՞նչ է համար մեր վրայ պահք պահելու պարտախնդրիչը կը ղեն:

Եկեղեցին այս պարտականութիւնը կը ղեն մեր վրայ Քրիստոսի օրինակին և Վարդապետութեան հետևելով. պահք և ծոմ իբր անպաշխարութիւն մեղքերու, մահացուցում կոկորդի, կիրքերու և ուրիշ մասնաւոր պէտքերու համար:

### ԵՐՐՈՐԳ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ:

**222.** Ի՞նչ կը հրամայէ մեզի կրկնորդ պատուիրանը ըսելով. ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ԳԵԹՄԵԿ ԱՆԳՊՍ ՏԱՐԻՆ ԵՒ ՀՈՂՈՐԴՈՒԵԼ ԳԵԹԱՏԻՆ ՕՐԸ:

Երրորդ պատուիրանը կը հրամայէ մեզի գէթ տարին անգամ մը Ապաշխարութեան խորհուրդին մօտենալ և գէթ Զատիկի օրը Հաղորդութեան խորհուրդին ընդունիլ:

**223.** Ի՞նչ է համար Եկեղեցին մեզի տարին անգամ մը խոստովանելու և հարցառելու հրամայում ժամանակը ԳԵԹՄԱՐ կ'աւելցրէ:

Եկեղեցին տարին անգամ մը խոստովանիլ և հաղորդուիլ հրամայում ժամանակը ԳԵԹՄԱՐ բառը կ'աւելցնէ, յիշեցնելու համար մեզի օգտակարութիւնը, մահաւանդ պէտքը, յաճախ մերձենալու այդ խորհուրդներուն, ինչպէս կը փափաքի ինքը:

ՉՈՐՐՈՐԳ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ.

**224.** Չորրորդ պատուիրանը ի՞նչ կը հրամայէ մեզի. ԸՍՏ ՕՐԻՆԱՅ ԿԱՄ ՍՈՎՈՐՈՒԹԵԱՆ ՕԳՆԵԼ ԵԿԵՂԵՅԻՈՅ ՊԵՏՔԵՐՈՒՆ:

Այս պատուիրանաւ կը հրամայէ մեզի Եկեղեցին իշխանութենէ կամ սովորութենէ հաստատուած տասանորդները տալ Եկեղեցւոյ՝ կրօնական արարողութիւնները պատշաճապէս կատարել կարենալու համար, և Աստուծոյ պաշտօնէից պատուաւոր ապրուստն հոգալու համար:

ՀԻՆԳԵՐՈՐԳ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ.

**225.** Ի՞նչ կ'արգելու մեզի ինկերայր պատուիրանն ըսելով. ՉԿԱՏԱՐԵԼ ԱՐԳԻԼՈՒԱՆՍ ՕՐԵՐՈՒ ՄԷՁ ՀԱՆԳԻՍԱԻՐ ՊՍԱԿՆԵՐ:

Այդու կ'արգելու ամուսնութեան կամ պսակի հանգիսաւոր արարողութիւն չկատարել այն ժամանակներու և օրերու մէջ՝ յորս այդ արարողութիւնը կատարելն արգելած է Եկեղեցին:

ԳԼՈՒԽ Գ.

Առաքինութիւններ:

§ 1. - Առաքինութիւններ ընդհանրապէս: -  
Առաք. աստուածաբանականք:

**226.** Ի՞նչ է առաքինութիւնը:

Առաքինութիւնն է անխախտ տրամադրութիւն հոգւոյն բարի գործելու:

**227.** Քանի՞ տեսակ առաքինութիւններ կան:

Երկու տեսակ. բնական առաքինութիւններ՝ որոնք կը ստացուին բարի գործերը կրկնելով, ինչպէս են բարոյակակներ ըսուածները, և առաքինութիւնք գերբնականք՝ գորոնք պարզ մեր ուժերովը չենք կրնար ստանալ կամ գործադրել, այլ Աստուծոյ պարգևներ են անոնք. և են առաքինութիւնք յատուկը քրիստոնէի:

**228.** Որո՞նք են քրիստոնէին յատուկ առաքինութիւնները:

Քրիստոնէին յատուկ առաքինութիւններն են գերբնական առաքինութիւնները և մասնաւորապէս հաւատքը, յոյսը

և սերը, որոնք աստուածաբանականք կամ աստուածայինք կ'ըստուին, վասն զի Աստուած է անոնց տաքրկայն և սրատճար:

**229.** Մենք ի՞նչպէս կ'ընկրուեմք և կր գործադրենք զերբնական առարկութիւնները:

Գերբնական առարկութիւնները կ'ընկրուինք սրբարար շնորհաց հետ միասին խորհուրդներու միջոցաւ, և կը գործադրենք զանոնք բարի խորհուրդներու ներգործական շնորհքներով և օգնութեամբ ներշնչումներու որոնցմով կը շարժէ զմեզ Աստուած. և կ'օգնէ մեզի ամէն բարի գործի մէջ:

**230.** Գերբնական առարկութեանց մէջ ամենեւն աւելի զերազանցը ո՞րն է:

Գերբնական առարկութեանց մէջ ամէնեւն աւելի զերազանցն է սէրն, վասն զի անբաժան է սրբարար շնորհքէն, և սերտիւ կը միացնէ զմեզ Աստուծոյ և ընկերոջ, կը շարժէ զմեզ ի կատարեալ պահպանութիւն օրինաց և առ ամենայն գործս բարիս, և երբէք պիտի չզաղրի. յայնմ կը կայանայ քրիստոնէական կատարելութիւնը:

ՀԱՒԱՏՔ.

**231.** Ի՞նչ է հաւատքը:

Հաւատքն է այն գերբնական առարկութիւնը՝ որով կը հաւատանք՝ Աստուծոյ հեղինակութեան կոթնած, ինչ որ Նա յայտներ է և Եկեղեցւոյ միջոցաւ հաւատալ կը հրամայէ մեզի:

**232.** Ի՞նչ որ յայտնած է Աստուած և Եկեղեցւոյ միջոցաւ մեզի կը հրամայէ հաւատալ, ո՞չք կը պահանջէ:

Ինչ որ յայտնած է Աստուած և Եկեղեցւոյ միջոցաւ մեզի կը հրամայէ հաւատալ, կը պահանջէ ի Ս. Գիրս և յԱռարկութեան:

**233.** Ի՞նչ են Ս. Գիրք:

Ս. Գիրք են Աստուծոյ ներշնչմամբ Հիւն և Նոր Կտակարաններու մէջ գրուած գիրքերու հաւաքածոյն, որոնք Եկեղեցին ճանչցեր է իբրև գործք: Աստուծոյ:

**234.** Ի՞նչ է Առարկութիւնը:

Աւանդութիւնն է Յիսուսի Քրիստոսի և Առաքելոց բերանացի ըրած վարդապետութիւնը՝ զոր Եկեղեցին առանց այլայլութեան մեզի հասցուցեր է:

**235.** Ո՞վ ունի իշխանորիւն ամբողջապէս և ձշնարխա իմաստով ձևւոյցնէ մեզի Ս. Գրոց և Աշակոտեան մէջ բովանդակուած ձշնարտորիւնները:

Միայն Էկեղեցին ունի այդ իշխանութիւնը, վասն զի անոր միայն յանձնած է Աստուած Հաւատոյ աւանդը և որուն տուաւ զՀոգին Սուրբ որ միշտ հսկէ և չթողու որ մոլորի:

**236.** Բառակա՞ն է Աստուծոյ յայտնած ձշնարտորեանց հաշատայ ընդհանրապէս:

Բառական չէ ընդհանրապէս հաւատալ Աստուծոյ յայտնած ճշմարտութեանց, այլ զոմանս, այսինքն, վարձատրիչ Աստուծոյ գոյութիւնն և երկու զբխաւոր խորհուրդները, պէտք է հաւատալ նաև բացայայտ ներգործութեամբ հաւատոյ:

ՅՈՅՍ.

**237.** Ի՞նչ է յոյսը:

Յոյսն է այն գերբնական առաքինութիւնը՝ որով կը յուսանք յԱստուած և Անկէ կը սպասենք յաւիտենական կեանքը և անոր արժանի ըլլալու շնորհքները այս աշխարհիս վրայ բարի գործելով:

**238.** Ի՞նչ է համար կը յուսանք Աստուծոյ յաշխտեալիս կեանքը և սևոր արժանի ըլլալու շնորհքները:

Վասն զի Աստուած անսահման բարի է և հաւատարիմ և մեզի խոստացեր է այդ բաները տալ Յիսուսի Քրիստոսի արդեանցը համար, անոր համար ո՞վ որ կը տարակուսի և կը կասկածի, մեծապէս կը նախատէ զԱստուած:

ՍԷՐ.

**239.** Ի՞նչ է սիրը:

Սէրն է այն գերբնական առաքինութիւնը՝ որով կը սիրենք զԱստուած իրեն համար և ամէն բանէ վեր, և Աստուծոյ սիրոյն համար, կը սիրենք մեր ընկերը մեր անձին պէս:

**240.** Ի՞նչ է համար պարտական ենք սիրել զԱստուած:

Պարտական ենք սիրել զԱստուած իբրև գերագոյն Բարի, աղբիւր ամենայն բարութեանց, և պարտական ենք սիրել զինքը ամեն բանէ վեր «յամենայն սրտէ, յամենայն մտաց և յամենայն զօրութենէ մերմէ»\*:

\*Մարկ. ԺԲ. 30.

**241.** Ինչո՞ւ համար պարտական ենք սիրել մեր ընկերքը:

Պարտական ենք սիրել մեր ընկերքը, վասն զի սէրն Աստուծոյ ստիպէ զժեզ, և որովհետև ամէն մարդ ըստ պատկերի Աստուծոյ ստեղծուեալ է. ինչպէս մենք, նոյնպէս մեր եղբայրն է պատկեր Աստուծոյ:

**242.** Պարտական ենք սիրել նաև բըշևաւիկները:

Պարտական ենք սիրել նաև թըշևամիները, ներելով մեզի ըրած նախատինքներուն, դարձեալ Յիսուս Քրիստոս յայտնապէս հրամայեք է մեզի սիրել մեր թշևամիներն ալ:  $\Delta$

§ 2. - Ներգործութիւնք հաւատոյ, յուսոյ, սիրոյ. - խրատք աւետարանականք:

**243.** Երբ պետք ենք ընել հաւատոյ, յուսոյ և սիրոյ ներգործութիւններ:

Պարտական ենք ընելու հաւատոյ, յուսոյ և սիրոյ ներգործութիւններ շատ անգամ կեանքի մէջ, և, մասնաւորապէս, երբ փորձութիւններու կ'ուզենք յաղթել և քրիստոնէական կարևոր պարտք մը կատարել, ինչպէս նաև մահուան վրտանգի մէջ:

**244.** Յաճախ հաւատոյ, յուսոյ, սիրոյ ներգործութիւններ ընելը ընէ է:

Այսչափ կարևոր առաքինութիւնները պահելու, աճեցնելու և զօրացնելու համար լաւ է յաճախ ընել հաւատոյ, յուսոյ և սիրոյ ներգործութիւններ, վասն զի այդ առաքինութիւններն են «հոգևոր մարդու» կենսական մասերը:

**245.** Ի՞նչպէս պետք ենք ընել հաւատոյ, յուսոյ և սիրոյ ներգործութիւնները:

Հաւատով, յուսով և սիրով ներգործութիւնները պէտք ենք ընել, սրտանց, բերանով և գործով և ցուցնել մեր վարքովը:

**246.** Ի՞նչպէս կրնանք ցոյցնել հաւատքը: Ի հարկին խոստովանելով և պաշտպանելով զայն աներկիւղ և առանց մարդկային նկատողութեան, ապրելով ըստ սկզբանց հաւատոյ. «հաւատք առանց գործոց մեռեալ է»<sup>\*</sup> \*Յակ. Բ. 26.

**247.** Ի՞նչպէս կրնանք ցոյցնել յոյսը: Կեանքի թշուառութեանց և հակառակութեանց մէջ չխռովելով և նոյն իսկ եթէ հալածուելու ալ ըլլանք, ապրելով համակամեալ և վստահ Աստուծոյ խոստմանց վրայ:

248. Ի՞նչպէս կրնանք ցոյցնել սերը:

Սէբը կը ցուցնենք պահելով պատշիբանքները և ի գործ դնելով որդրմունքն և գործերը, և եթէ Աստուած կոչուած տուեր է, հետեւելով աշտարանական խրատներուն:

249. Ի՞նչ և՛ աշտարանական խրատները:

Աւետարանական խրատ կ'ըսուին այն յորդորները՝ զորս ըրած է Յիսուս Քրիստոս իր Աւետարանին մէջ, աւելի կատարեալ կեանք մը վարելու համար, ի գործ դնելով այն առաքինութիւնները՝ որոնք պատարիչ չեն:

250. Որո՞նք և՛ այդ աշտարանական խրատներու գլխաւորները:

Կամաւոր աղքատութիւն, ողբախոհութիւն մշտնջենաւոր և հնազանդութիւն կատարելաբար:

§ 3. — Բարոյական առաքինութիւն և ախտ. — Աւետարանական Երանութիւնք:

251. Ի՞նչ է բարոյական առաքինութիւնը:

Բարոյական առաքինութիւնն է բարի գործելու ունակութիւն՝ զոր կ'ըս-

տանանք բարի գործերը շատ անգամ կրկնելով:

252. Որո՞նք և՛ գլխաւոր բարոյական առաքինութիւնները:

Գլխաւոր բարոյական առաքինութիւններն են. կրօնքը՝ որով կը մատուցանենք Աստուծոյ պատշաճ պաշտօնն, և չորս գլխաւոր առաքինութիւնք. խոնկոտութիւն, աղքատութիւն, ախտութիւն և ժողովարարութիւն. համեստ ապրելու միջոցներ:

253. Ի՞նչ է խոնկոտութիւնը:

Խոնկոտութիւնն է առաքինութիւնն՝ որ գործերը իրենց պատշաճ նպատակին կ'ուղղէ, և կը ցուցնէ ու գործածել կուտայ լաւ միջոցները:

254. Ի՞նչ է աղքատութիւնը:

Աղքատութիւնն է առաքինութիւնն՝ որ տալ կուտայ ինչ որ պէտք է տալ իւրաքանչիւրին:

255. Ի՞նչ է ախտութիւնը:

Ախտութիւնն է առաքինութիւնն՝ որ զիմագրաւել կուտայ՝ առանց յանդրանութեան և առանց երկիւղի, ունէ դժուարութեան կամ վտանգի, մինչև անգամ մահուան, Աստուծոյ ծառայութեան և ընկերոջ բարւոյն համար:

256. Ի՞նչ է յոճկարարիւն:

Ժուժկալուծիւն է առաքինուծիւնն՝ որ կը սանձէ կիրքերը և փափաքները, մասնաւորապէս՝ զգայական փափաքները, և կը չափաւորէ նիւթական հարստութեան գործածութիւնը:

257. Ի՞նչ են կիրքերը:

Կիրք՝ կ'ըսուին հոգւոյ յուզմունք կամ բուռն շարժմունք՝ որոնք եթէ չըչափաւորուին խելքով, դէպ ի ախտ կը ձգեն և, շատ անգամ, դէպ ի ոճրագործութիւն:

258. Ի՞նչ է ախտը:

Ախտն է ունակութիւն չար գործելու՝ որ կը ստացուի չար գործերն շատ անգամ կրկնելով:

259. Որո՞նք են գլխաւոր ախտերը:

Գլխաւոր ախտերն՝ եօթն մասնու չափ մեղքերն են՝ որոնք այսպէս կը կոչուին, վասն զի են գլուխ և սկիզբն միւս ախտերու և մեղքերու:

260. Որո՞նք են գլխաւոր ախտերու հաստակ ստաքինութիւնները:

Գլխաւոր ախտերու հակառակ առաքինութիւններն են. Խոնարհութիւն, առատաձեռնութիւն, ողջախոնութիւն, համ-

բերութիւն, ժուժկալուծիւն, եղբայրակցութիւն և փոյթ ի ծառայութեան Աստուծոյ:

261. Յիսուս Քրիստոս մասնաւոր իսրայէլական ստաքինութիւն մը յանձնարարած է:

Յիսուս Քրիստոս յանձնարարած է մասնաւորապէս բանի մը բարոյական առաքինութիւններ, և կօրն Երանութեանց մէջ՝ երանի կը կարգայ այն մարդուն որ զանոնք կը կատարէ:

262. Ըսէ կօրն Երանութիւնները:

<sup>1</sup> «Երանի հոգւով աղբատներուն, վասն զի անոնցն է երկնից արքայութիւնը:

<sup>2</sup> Երանի հեղբուն, վասն զի անոնք պիտի ժառանգեն երկիրը:

<sup>3</sup> Երանի յստոյներուն, վասն զի պիտի մխիթարուին:

<sup>4</sup> Երանի անոնց՝ որոնք ակօրի և ծառայի են արդարութեան, վասն զի անոնք պիտի յազենան:

<sup>5</sup> Երանի նորոգմաններուն, վասն զի որորմութիւն պիտի գտնեն:

<sup>6</sup> Երանի մարտի սիրտ ունեցողներուն, վասն զի զԱստուած պիտի տեսնեն:

<sup>7</sup> Երանի խաղաղարարներուն, վասն զի որդիք Աստուծոյ պիտի ըսուին:

<sup>8</sup> Երանի անոնց՝ որոնք արդարութեան

սիրոյն համար կը հարածուշին, վասն զի անոնցն է երկնից արքայութիւնը»\*:

\*Մատ. Ե. 3-10.

**263.** Ինչո՞ւ համար Յիսուս Քրիստոս, աւետարանական Երսնոշրեանց մեք, երանի կըռ տայ խոնարհներուն և տանջողներուն, հակառակ կարծեաց ուշխարհի:

Վասն զի անոնք առանձին վարձք մը պիտի ընդունին Աստուծմէ, ուստի այդ երանութիւններով սորվեցուց մեզի նմանիլ անոնց, արհամարհելով աշխարհի խաբեբայ սկզբունքները:

**264.** Աշխարհի սկզբունքներուն հետևողները կրնան ստուգիւ երջանիկ ըլլալ:

Աշխարհի սկզբունքներուն հետևողները չեն կրնար ստուգիւ երջանիկ ըլլալ վասն զի անոնք զԱստուծ չեն փնտտեր որ իրենց Տէրն է և ձշմարխտ երջանկութիւնը, և անոր համար չունին խզճի խաղաղութիւն և զէպ ի կորուստ կը քալեն:

## ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

### ՇՆՈՐՀԱՅ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Բ Ա Ճ Ա Ն Ո Ի Մ Ն Ա .

### ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԿԱՍ ԱՐՏԱԴՐԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ

Ով որ կը հաւատայ և է կը մկրտուի, պիտի փրկուի:

Մարկ. ԺԶ. 16.

Երբ յուտքը Որդոյ մարդոյ մարմինը և յիսկը արիւնը յաշխտեան կան կեանք պիտի յուենեալ:

Յով. Զ. 54.

Որոնց մեղքերն որ արձրկէք՝ պիտի արձրկուի. և որոնց կայքք՝ պիտի կայսրին:

Յով. Ի. 23.

Գ Լ Ո Ի Խ Ա .

Խորհուրդներն ընդամենապէս:

**265.** Ի՞նչ ևն խորհուրդները:

Խորհուրդներն են արգիւնաբեր նշանք շնորհաց՝ զորս հաստատեր է Յիսուս Քրիստոս զմեզ սրբելու համար:

**266.** Ինչո՞ւ համար խորհուրդները շնորհաց արգիւնաբեր կըսենք կ'ըսուի:

Խորհուրդները կըսենք են շնորհաց

վասն զի իրենց զգալի մասովը կը նշու-  
նակեւ կամ կը ցուցնեն աներևոյթ շնորհքն՝  
զոր կու տան, և արդիւնաբեր կ'ըսուին,  
վասն զի իրապէս կու տան շնորհքը:

**267.** Ի՞նչ տեսակ շնորհք կու տան խոր-  
հուրդները:

Խորհուրդները կու տան շնորհք  
սրբարար և շնորհք խորհրդակաւ:

**268.** Ի՞նչ է սրբարար շնորհք:

Սրբարար շնորհքն է այն գեր-  
բնական պարգևը՝ որ մեր հոգիէն անբա-  
ժան է և հետեաբար ունակակաւ, որ զմեզ  
տալր կ'ընէ, այսինքն արդար, բարե-  
կամ և որդեգիր Աստուծոյ, եղբայր Յի-  
սուսի Քրիստոսի և ժառանգ արքայու-  
թեան:

**269.** Ի՞նչ է խորհրդակաւ շնորհքը:

Խորհրդակաւ շնորհքն կու տայ  
մեզի՝ իրաւունք այն մասնաւոր շնորհքնե-  
րուն՝ որոնք կարեւոր են ձեռք բերելու  
համար իւրաքանչիւր խորհրդոյ բուն վախ-  
ճանք:

**270.** Ո՞վ տուաւ խորհուրդներուն շնորհք  
բերելու զօրոյթներ:

Յիսուս Քրիստոս՝ Մարդն — Աս-  
տուած, տուաւ խորհուրդներուն շնորհք

բերելու զօրութիւնը, և այդ շնորհաց ար-  
ժանի կ'ըլլանք Սնոր Զարչարանաց և  
Մահուան արդիւնքներով:

**271.** Ի՞նչպէս կը սրբեն զմեզ խորհուրդ-  
ները:

Խորհուրդները կը սրբեն զմեզ  
կամ տալով մեզի առաջին սրբարար  
շնորհքն որ կը ջնջէ մեղքը, կամ անկող-  
ներով արդէն ունեցած շնորհքնիս:

**272.** Ո՞ր խորհուրդները կու տան մեզի  
առաջին շնորհք:

Առաջին շնորհքն կու տան մեզի  
Մկրտութիւնը և Ապաշխարութիւնը՝ որոնք  
կը կոչուին խորհուրդք մեռելոց, վասն զի  
մեղօք մեռեալ հոգիներուն՝ կու տան շնոր-  
հաց կեանքը:

**273.** Ո՞ր խորհուրդներն կ'անցնեն շն-  
որհքը:

Շնորհքը անցնող խորհուրդներն  
են. Գթօջմ, Հաղորդութիւն, Վերջին Օ-  
ծում, կարգ քահանայութեան և Պսակ,  
որոնք կ'ըսուին խորհուրդք կենդանեաց,  
վասն զի այդ խորհուրդները ընդունողը  
պէտք է հոգևորապէս կենդանի ըլլայ շնոր-  
հօքն Աստուծոյ:

274. Ո՞վ որ կ'ընդունի կենդանեաց խորհուրդ մը գիտնարով հանդերձ թէ Աստուծոյ շնորհաց մէջ չի, կը մեղանչի՞:

Այնպիսին ծանր սրբապղծութիւն կը գործէ, վասն զի անարժանաբար կ'ընդունի սրբազան բան մը:

275. Խորհուրդներու շնորհքը պաներու համար ի՞նչ պէտք ենք ընել:

Խորհուրդներու շնորհքը պահելու համար պէտք ենք մեր գործերով գործակից ըլլալ շնորհքին, բարի գործելով և շարէն փախչելով:

276. Փրկութեան համար ամենեւն աւելի կարևոր խորհուրդները որո՞նք են:

Փրկութեան համար ամէնէն աւելի կարևոր խորհուրդներն են մեռելոց խորհուրդ ըստածները, այսինքն Մկրտութիւն և Ապաշխարութիւն, վասն զի կուտան առաջին շնորհքը կամ հոգևորական կեանքը:

277. Մկրտութիւն և Ապաշխարութիւն հաւասարացեալ կարևոր են:

Մկրտութիւն և Ապաշխարութիւն հաւասարացեալ կարևոր չեն, վասն զի Մկրտութիւնը ամէնուն կարևոր է, որովհետև ամէնքը սկզբնական մեղքով կը ծնանին, իսկ Ապաշխարութիւնը կարևոր

է անոնց՝ որոնք Մկրտութենէ վերջ մահու չափ մեղքը կորսնցուցեր են շնորհքը:

278. Երէ Մկրտութիւնը ամենուն կարևոր է, առանց Մկրտութեան կրնա՞յ մեկը փրկուի:

Առանց Մկրտութեան ոչ ոք կըրնայ փրկուիլ, սակայն երբ չկարենայ ընդունիլ Մկրտութիւն չրոյ, բաւական է Մկրտութիւն արևակը՝ այսինքն, Յիսուսի Քրիստոսի համար մարտիրոսուիլը, կամ Մկրտութիւն փախաքանաց, որ է սերն փախաքոյ Աստուծմէ հաստատուած փրկութեան միջոցներուն:

279. Քանի՞ անգամ կարելի է ընդունիլ խորհուրդները:

Խորհուրդներէն զոմանս կարելի է ընդունիլ շատ անգամ, իսկ զոմանս մէկ անգամ միայն:

280. Ո՞ր խորհուրդները մեկ անգամ միայն կ'ընդունուին:

Մկրտութիւն, Դրօշմ, կարգ քահանայութեան մէկ անգամ միայն կ'ընդունուին:

281. Ինչո՞ւ համար Մկրտութիւն, Դրօշմ, կարգ քահանայութեան մեկ անգամ միայն կ'ընդունուին:

Վասն զի հոգւոյն վրայ անճշտօրէն

կեիք մը կը դնեն, և զմարդն մշտնջենատու  
բապէս Յիսուսի Քրիստոսի կը նուիրա-  
գործեն և որ այդու կը զանազանուի ու-  
րիշներէն:

282. Ի՞նչ է կեիքը:

Կնիքն է հոգևոր որոշիչ նշան մը  
որ երբէք չի ջնջուիր:

283. Ի՞նչ տեսակ կեիք կը դրօշմեն հոգ-  
ւոյն վրայ Մկրտութիւնը, Գրօշմը և Կարգ  
բանանայութեանը:

Մկրտութիւնը կը դրօշմէ հոգւոյն  
վրայ քրիստոնէի կնիքը. Գրօշմը՝ Յիսուսի  
Քրիստոսի զինուորի կնիքը, Կարգ քահա-  
նայութեանը՝ պաշտօնէի կնիքը:

284. Քակի՞ բան պետք է խորհուրդ մը  
կառարկուէ խանար:

Խորհուրդ մը կատարելու համար  
երեք բան պէտք են. Նիւթ, ձև և պաշ-  
տօնեայ. որ պէտք է ունենայ զիտաւորու-  
թիւն ընելու այն՝ ինչ որ կ'ընէ Եկե-  
ղեցին:

285. Ի՞նչ է խորհրդոյն նիւթը:

Խորհրդոյ նիւթն է այն զգալի  
տարերքն որ կարեւոր է խորհուրդը կա-  
տարելու համար, ինչպէս ջուրը՝ Մկր-  
տութեան համար:

286. Ի՞նչ է խորհրդոյն ձևը:

Չէ խորհրդոյն են այն խօսքերը՝  
զորոնք պարտական է ըսելու պաշտօ-  
նեայն նիւթը զործածելու պահուն:

287. Ո՞վ է խորհրդոյն պաշտօնեայն:

Խորհրդոյն պաշտօնեայն է այն  
անձը որ կարող է կատարել զայն յա-  
նուն Յիսուսի Քրիստոսի և հեղինակու-  
թեամբ նորին:

ԳԼՈՒԽ Բ.

ՄԿՐՏՈՒԹԻՒՆ:

288. Ի՞նչ է Մկրտութիւնը:

Մկրտութիւնն է այն խորհուրդը՝  
որ զմարդն կ'ընէ քրիստոնեայ, այսինքն  
հետևող Յիսուսի Քրիստոսի, որդի Աս-  
տուծոյ և անդամ Եկեղեցւոյ:

289. Մկրտութեան նիւթն է:

Մկրտութեան նիւթն է բնական

ջուրը:

290. Ո՞րն է ձևն Մկրտութեան:

Մկրտութեան ձևն են այս խօս-  
քերը (Այս անուն) մկրտի ի ձեռն իմ յա-  
նուն Հօր և Որդոյ և Հոգւոյն Սրբոյ:

**291.** Ո՞վ է Մկրտաւորեալս պաշտօնեայն:  
 Մկրտութեան պաշտօնեայն սովորաբար քահանայն է, բայց հարկաւոր ժամանակը ունէ անձ, նոյն իսկ հերետիկոս կամ անհաւատ, կրնայ մկրտել՝ միայն թէ ունենայ զիտաւորութիւն կատարելու ինչ որ կը կատարէ Եկեղեցին:

**292.** Ի՞նչպէս կը կատարուի Մկրտութիւնը:

Մկրտութիւնը կը կատարուի երեսխային գլխուն ջուր լեցնելով և ըսելով ձեին խօսքերը:

**293.** Ի՞նչ արդիւնքներ առաջ կը բերէ Մկրտութիւնը:

Մկրտութիւնը կու տայ առաջին սրբարար շնորհքը և գերբնական առաքինութիւնները, ջնջելով սկզբնական մեղքը և ներգործական մեղքերը եթէ կան, ջնջելով միանգամայն այն մեղաց պատիժները. կը զրօշմէ քրիստոնէին կնիքը և կարող կ'ընէ ընդունելու միւս խորհուրդները:

**294.** Մկրտութիւնը կը կերպարանափոխուի:

Մկրտութիւնը կը կերպարանափոխէ զմարդն հոգևորապէս և կու տայ անոր վերատիւ ծնունդ, ընելով նոր մարդ մը. անոր համար այն ատեն մարդուն

պատշաճ անուն մը կը տրուի. օրինակ, սուրբի մը անունը, որպէս զի ըլլայ իրեն օրինակ և պաշտպան քրիստոնէական կեանքին մէջ:

**295.** Մկրտութիւնը ընդունողը ի՞նչ պատակաւորութիւն յանձն կ'առնու:

Մկրտութիւնը ընդունողը, քրիստոնեայ ըլլալով, յանձն կ'առնու դաւանել Յիսուսի Քրիստոսի Հաւատքը և պահել Օրէնքը, հետևաբար կը հրաժարի այն ամէն բանէ որ ասոնց հակառակ է:

**296.** Ի՞նչ բան կը հրաժարի մկրտողը:  
 Կը հրաժարի սատանայէ, անոր գործերէն և անոր պատրանքներէն:

**297.** Ի՞նչ կը հասկցուի սատանայի գործ և պատրանք լսելով:

Սատանայի գործ և պատրանք են մեղք, ունայնութիւնը աշխարհի և սուր սխալ սկզբունքները, որոնք հակառակ են Աւետարանին:

**298.** Տղաք ի՞նչպէս կը հրաժարի սատանայէ:

Տղաք Մկրտութեան ժամանակ կը հրաժարին սատանայէն իրենց կնքաճօր միջոցաւ:

299. Ո՞վ է Մկրտոչրեան կերանայր:

Այն է որ զերեխայն կը ներկայացնէ Եկեղեցւոյն, և եթէ երեխայն տղայ է, անոր անուամբ կը պատասխանէ, յանձն առնելով, իբրև հոգևոր հայր, տղուն քրիստոնէական դաստիարակութեան հոգը, եթէ ծնողը մեռնին. անոր համար պէտք է բարի քրիստոնեայ մ'ըլլայ:

300. Մենք պարտակա՞ն ենք կերանայրերու Մկրտոչրեան ժամանակ մեր կողմանէ ըրած խոստումները և հրամարտումները պահելու:

Պարտական ենք, վասն զի այդ խոստումները այն պարտականութիւնները մեր վրայ կը դնեն ինչ որ կը պահանջէ Աստուած ամէնէն, և զորոնք մենք իսկ պարտական ենք խոստանալու որպէս զի փրկուինք:

301. Ծեօդդ կամ սևոնց տեղը բռնողը ե՞րբ պետք է մկրտուեր որպէս տղան:

Ծնողը կամ անոնց տեղը բռնողները, պարտական են տղան մկրտուելու զրկել ութը կամ տասը օր վերջ, վասն զի կը վայելէ որ շուտով ապահովուի շնորհքն և յաւիտենական երջանկութիւնը, որովհետև տղան զիւրութեամբ կրնայ մեռնիլ:

Գ Լ Ո Ի Խ Գ .

Գրօճմ:

302. Ի՞նչ է Գրօճմը:

Գրօճմն է այն խորհուրդը որ գմեզ կ'ընէ կատարեալ քրիստոնեայ և գինուոր Յիսուսի Քրիստոսի, և անոր կընիքը կը դնէ մեր վրայ:

303. Ո՞րն է Գրօճմի ներքինը:

Գրօճմին նիւթն է ձիթենույ իւրը Եպիսկոպոսէն օրհնուած Աւագ Հինգշաբթի օրը:

304. Ո՞րն է Գրօճմի ներքինը:

Գրօճմին ձեն են այն խօսքերը՝ որ կը սկսին. Կերթս Յիսուսի Քրիստոսի են:

305. Ո՞վ է Գրօճմի պաշտօնեայն:

Գրօճմին պաշտօնեայն Եպիսկոպոսն է\*:

\*Սակայն արևելեան Եկեղեցւոյ սովորութեան համաձայն քահանայն անմիջապէս մկրտելէն վերջ կը գրօճմէ ալ:

**306.** Գրօշմը ի՞նչ կերպով զմեզ կատարեալ քրիստոնեայ և զիևուր Յիսուսի Քրիստոսի կ'ընէ:

Գրօշմը զմեզ կատարեալ բրիստոնեայ և զիևուր Յիսուսի Քրիստոսի կ'ընէ տալով մեզի լիութիւն Հոգւոյն Սրբոյ. այսինքն, տալով մեզի Հոգւոյն Սրբոյ շնորհքները և նուէրները՝ որոնք զմեզ կը հաստատեն և կը զօրացնեն հաւատքի և ուրիշ առաքինութեանց մէջ ընդդէմ հոգևոր թշնամիներուն:

#### ԳԼՈՒԽ Գ.

##### Հաղորդութիւն:

§ 1. - Խորհուրդ, հաստատութիւն, վախճան:

**307.** Ի՞նչ է Հաղորդարիւնը:

Հաղորդութիւնն է այն խորհուրդը՝ որ հացին և գինին տեսակին ներքև իրապէս կը բովանդակէ Մարմին, Արիւն, Հոգի և Աստուածութիւն Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի իբրև սնունդ հոգւոյ:

**308.** Հաղորդարեան ի՞նչ է:

Հաղորդութեան նիւթն է ցորենի հաց և խաղողի գինի:

**309.** Հաղորդարեան ձեր ի՞նչ է:

Հաղորդութեան ձեր Յիսուսի Քրիստոսի խօսքերն են. Այս է Մարմին իմ. այս է բաժակ իմոյ արեան... հեղոյ վասն ձեր և վասն բազմաց ի քոյրերիւն մերաց:

**310.** Հաղորդարեան պաշտօնեայն ո՞վ է:

Հաղորդութեան պաշտօնեայն քահանայն է որ Պատարագի մէջ Յիսուսի Քրիստոսի խօսքերը կրկնելով, հացը կը փոխէ Անոր Մարմնոյն և գինին՝ Արեանը:

**311.** Յիսուս Քրիստոս և՞րբ հաստատեց Հաղորդարիւնը:

Յիսուս Քրիստոս հաստատեց Հաղորդութիւնը վերջին ընթրեաց ժամանակ, իր Չարհարանքներէն առաջ, երբ սրբազործեց հացը և գինին և բաժնեց Առաքելոց իբրև իր Մարմինը և Արիւնը, հրամայելով որ զայն կատարեն իր յիշատակին համար:

**312.** Ի՞նչն է համար Յիսուս Քրիստոս հաստատեց Հաղորդարիւնը:

Յիսուս Քրիստոս հաստատեց Հաղորդութիւնը, որպէս զի Պատարագի մէջ ընկայ մշտնջենաւոր զօհն Նոր կտակարանի, և հաղորդութեան մէջ՝ սնունդ հոգւոյ, իբրև մշտնջենաւոր յիշատակ իր Սիրոյն և Չարհարանացը և Մահուան:

§ 2. - Յիսուսի Քրիստոսի իրական ներկայութիւնն Հաղորդութեան մէջ:

**313.** Հաղորդութեան մէջ միեւնոյն Յիսուս Քրիստոսն է որ երկիւնքն է և ծնաւ երկրի վրայ Մարիամ Կոռնէ:

Հաղորդութեան մէջ միեւնոյն Յիսուս Քրիստոսն է որ երկիւնքն է և ծնաւ երկրի վրայ Մարիամ Կոռնէ:

**314.** Ինչո՞ւ հաւեսք կը հաւատանք թէ Յիսուս Քրիստոս է ճշմարտապէս Հաղորդութեան մէջ:

Կը հաւատանք թէ Յիսուս Քրիստոս է ճշմարտապէս Հաղորդութեան մէջ, վասն զի Նա ինքն ըսաւ թէ սրբագործեալ հացը և գինին է իմ Մարմինս և Արիւնս, և դարձեալ վասն զի այսպէս կը սորվեցնէ Եկեղեցին. սակայն խորհուրդ մըն է, և մեծ խորհուրդ:

**315.** Սրբագործմանէ առաջ նշխարքն ի՞նչ է:

Սրբագործմանէ առաջ նշխարքը հաց է:

**316.** Սրբագործմանէ վերջ նշխարքն ի՞նչ է:

Սրբագործմանէ վերջ նշխարքն է

ճշմարիտ Մարմին Տեան Մերոյ Յիսուսի Քրիստոսի, հացին տեսակին տակ:

**317.** Ի՞նչ կայ բաժակին մէջ սրբագործմանէ առաջ:

Սրբագործմանէ առաջ բաժակին մէջ կայ գինի քանի մը կաթիլ ջուրով:

**318.** Սրբագործմանէ վերջ ի՞նչ կայ բաժակին մէջ:

Սրբագործմանէ վերջ բաժակին մէջն է ճշմարիտ Արիւնն Յիսուսի Քրիստոսի Տեան Մերոյ գինւոյն տեսակին տակ:

**319.** Ե՞րբ Մարմին և Արիւն Յիսուսի կ'ըլլան հաց և գինի:

Հացն և գինին Մարմին և Արիւն Յիսուսի կ'ըլլան սրբագործման վայրկենին:

**320.** Սրբագործմանէ վերջ այլ ևս չկան հաց և գինի:

Սրբագործմանէ վերջ չկան ոչ հաց և ոչ գինի, այլ միայն անոնց տեսակները, երևոյթները առանց գոյացութեան:

**321.** Ի՞նչ և՛ տեսակները կամ երևոյթները:

Տեսակները կամ երևոյթներն են այն ամէն բաները՝ որոնք զգայարանաց

տակ կ'իյնան, ինչպէս ձեր, գոյնը, հոտը, համը հացին և զինւոյն:

**322.** Հացին երևոյրներուն տակ միայն Յիսուսի Քրիստոսի Մարմինն է, և զինւոյն երևոյրներուն տակ միայն Արիւնն է:

Այ, հացին երևոյթներուն տակ է ամբողջ Յիսուս Քրիստոս Մարմնով, Արեամբ, Հոգւով և Աստուածութեամբ. այսպէս է նաև զինւոյն երևոյթներուն տակ:

**323.** Երբ նշխարքը քանի մը մասի կը բաժնուի, կը բաժնուի՞ նաև Յիսուսի Քրիստոսի Մարմինը:

Երբ նշխարքը քանի մը մասի կը բաժնուի, չի բաժնուիր նաև Յիսուսի Քրիստոսի Մարմինը, այլ միայն հացին տեսակը կը բաժնուի, և Յիսուսի Մարմինը կը մնայ ամբողջ իւրաքանչիւր կտորին մէջ:

**324.** Յիսուս Քրիստոս աշխարհիս վրայ սրբագործեալ րորդ նշխարքներուն մէջ կը գտնուի՞:

Յիսուս Քրիստոս կը գտնուի աշխարհիս վրայ սրբագործեալ բոլոր նըշխարքներու մէջ:

**325.** Ինչո՞ւ համար եկեղեցիներուն մէջ կը պահուի ամենատարբէր Հաղորդարիւնը:

Ամենասուրբ Հաղորդութիւնը կը պահուի եկեղեցիներուն մէջ որպէս զի երկրպագութիւն ընեն հաւատացեալք, որպէս զի հաղորդուին, և որպէս զի անով հասկնան Յիսուսի Քրիստոսի մշտնջենասուր ներկայութիւնը Եկեղեցւոյ մէջ:

§ 3. - Հաղորդութիւն. պատրաստութիւն, պարտք, արգիւնք:

**326.** Քանի՞ քան պետք է լաւ հաղորդուելու համար:

Լաւ հաղորդուելու համար երեք բան կարևոր է. 1<sup>o</sup> ըլլալ Աստուծոյ շնորհաց մէջ. 2<sup>o</sup> գիտնալ և մտածել թէ ի՞նչ է որ պիտի ընդունուի. 3<sup>o</sup> ծով ըլլալ կէս զիշերէն սկսեալ:

**327.** Ի՞նչ կը նշանակի Աստուծոյ շնորհաց մէջ ըլլալ:

Աստուծոյ շնորհաց մէջ ըլլալ կը նշանակէ ամէն մահուչապի մեղքէ՛ ազատ և մաքուր խիղճ ունենալ:

**328.** Ով որ գիտնարով թէ մահուչապի մեղքի մէջ է և կը հաղորդուի, կ'ընտանի՞ զՅիսուս Քրիստոս:

Ով որ գիտնալով թէ մահուչապի

մեղքի մէջ է և կը հաղորդուի, կ'ընդունի զՅիսուս Քրիստոս, բայց ոչ անոր շնորհքը, մանաւանդ թէ ահաւոր սրբապղծութիւն մը գործելով, դատապարտութեան արժանի կ'ընէ ինքզինքը:

**329.** Ի՞նչ ըսել է գիտնալ և մտածել թէ ի՞նչ պիտի ընդունի:

Ըսել է թէ պէտք է մերձենալ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի՝ որ Հաղորդութեան մէջն է, կենդանի հաւատարմով, ջերմ եռանդով և խորին խոնարհութեամբ և պարկեշտութեամբ:

**330.** Ի՞նչ տեսակ ծով կը պահանջուի հարորդուելի առաջ:

Բնական կամ անբողջական ծով՝ որ կ'աւրուի ուէ բանով՝ որ իբրև կերակուր կամ ըմպելի կ'առնուի:

**331.** Երբեք հրաման կ'սոյ ծով չկողոր հարորդելու:

Ծով չկողոր հաղորդելու հրաման կայ մահուան վտանգի մէջ, և երկայն հիւանդութեան ժամանակ, այն պայմաններու տակ՝ զորս Եկեղեցին հաստատեր է:

**332.** Հարորդուելու պարտք կ'սոյ:

Հաղորդուելու պարտք կայ ամէն տարի Զատիին և մահուան վտանգի մէջ,

իբրև րոշակ որ կը զօրացնէ զհոգին յաւիտենականութեան ճամբուն մէջ:

**333.** Ո՞ր հասակէ կը սկսի գտնական հարորդուելու պարտքը:

Զտնական հաղորդութեան պարտականութիւնը կը սկսի այն հասակէն՝ որուն մէջ տղան կարող կ'ըլլայ կատարելու զայն բաւական պատրաստութեամբ, այսինքն, սովորաբար եօթը տարեկան հասակէն:

**334.** Ստեպ հարորդուելու շաւ և օգտու կ'սոյ:

Շատ լաւ և շատ օգտակար է ստեպ հաղորդուելը, նոյն իսկ ամէն օր, բաւական է որ միշտ պէտք եղած պատրաստութեամբ ըլլուի:

**335.** Հարորդուելու վերջ ո՞րչափ ժամանակ կը մնայ մեր մէջ Յիսուս Քրիստոս:

Հաղորդուելէն վերջ Յիսուս Քրիստոս կը մնայ մեր մէջ այնչափ ժամանակ, որչափ կը զիմանան սրբազործեալ տեսակները:

**336.** Ո՞վ որ արժանաշոր կերպով կը հարորդուի ի՞նչ արդիւնքներ կը ստանայ:

Հաղորդութիւնը կը պահէ և կ'աճեցնէ շնորհքն՝ որ է կեանք հոգւոյ, ինչ-

պէս կերակուրը է կեանք մարմնոյ. կը ջնջէ ներեչի մեղքերը և մահուչափներէն կը պահպանէ, հոգևոր մխիթարութիւն կու տայ, յաւիտենական կեանքի սէրը կը բորբոքէ և կ'աճեցնէ յոյսը:

§ 4. - Պատարագի սուրբ զոհն:

**337.** Հաղորդութիւնը միայն խորնօրոյ մըն է:

Հաղորդութիւնը ոչ միայն խորհուրդ մըն է, այլ է նաև մշտենջենաւոր զոհ Նոր կտակարանին, և կը կոչուի Պատարագ:

**338.** Ի՞նչ է զոհն:

Չոհն է սպառելի նիւթ մը՝ զոր հրապարակաւ կը նուիրենք Աստուծոյ խոստովանելու համար թէ՛ Նա է Արարիչ և Տէր գերագոյն՝ որուն ամենայն ինչ կը պատկանի ամբողջապէս:

**339.** Ի՞նչ է սուրբ Պատարագը:

Սուրբ Պատարագն է զոհն Մարմնոյ և Արեան Յիսուսի Քրիստոսի՝ զոր քահանայն, հացի և զինուոյ տեսակներու տակ կը նուիրէ Աստուծոյ խորանին վրայ, ի յիշատակ և ի նորոգումն զոհի Խաչին:

**340.** Պատարագի զոհն նոյն է Խաչին զոհին հետ:

Պատարագի զոհն է նոյն զոհն Խաչին, միայն տարբեր կերպով կը կատարուի:

**341.** Ի՞նչ տարբերութիւն կայ Խաչին զոհին և Պատարագի զոհին մէջ:

Խաչի զոհին և Պատարագի զոհին մէջ այս տարբերութիւնը կայ՝ որ Յիսուս Քրիստոս Խաչին վրայ զոհեց ինքզինքը կամաւորապէս տալով իր Արիւնը, և ընդունեցաւ մեզի համար ամէն շնորհք. մինչդեռ խորանին վրայ Նա կը զոհէ և կ'ոչընչացնէ ինքզինքը խորհրդապէս, առանց արիւն թափելու, քահանային պաշտաման միջոցաւ, և Խաչին զոհին արդիւնքը կը պատշաճեցնէ մեզի:

**342.** Ի՞նչ նպատակաւ Պատարագ կը մատուցուի Աստուծոյ:

Պատարագը կը մատուցուի Աստուծոյ երկրպագութեան կամ պաշտաման գերագոյն պաշտօն մը կատարելու համար. Անկէ ընդունուած բարիքներուն համար շնորհակալ ըլլալու, զինքը հաշտեցնելու և մեր մեղաց հատուցում մը տալու համար. Անկէջ շնորհք ընդունելու համար. և կենդանի և մեռեալ հաւատացելոց օգտին համար:

**343.** Սուրբերուն ալ Պատարագ կը մատուցուի:

Սուրբերուն Պատարագ չի մատուցուիր, այլ միայն Աստուծոյ, նոյն խեղ երբ կը մատուցուի ի պատիւ Սրբոց. զոհը միայն Արարչին և գերագոյն Տիրոջ կը պատկանի:

**344.** Պատարագ տեսնուի պարտաւորեալ ևեր:

Պարտաւորեալ ենք Պատարագ տեսնելու կիրակի և միւս հրամայեալ տօն օրերը, սակայն շատ օգտակար է յաճախ ներկայ գտնուիլ՝ կրօնից ամէնէն մեծ գործին մասնակից ըլլալու համար, որ գերագանցօրէն հաճոյ է Աստուծոյ և արդինաւոր:

**345.** Պատարագի ևերկայ գտնուելու ամէն անգի պատշաճ կերպը ո՞րն է:

Պատարագի ներկայ գտնուելու ամէնէն աւելի պատշաճ կերպն է՝ նուիրել զայն Աստուծոյ, միացնելով դիտաւորութիւնը քահանային դիտաւորութեան հետ, մտածելով խաչին զոհին վրայ, այսինքն Յիսուսի Չարչարանաց և Մահուան վրայ, և հազորդուելով. Հաղորդութիւնն է իրական միութիւն մատուցուած Չոհին հետ, և անոր համար ալ մեծագոյն մասնակցութիւն է սուրբ Պատարագին:

## ԳՒՈՒԽ Ե.

### Ապաշխարութիւն:

§ 1. — Խորհուրդն և իր մասերը — Գննութիւն խղճի:

**346.** Ի՞նչ է Ապաշխարութիւնը:

Ապաշխարութիւն կամ Խոստովանանք է խորհուրդն՝ զոր հաստատեց Յիսուս Քրիստոս Մկրտութենէ վերջ գործուած մեղքերու թողութիւն գտնելու համար:

**347.** Ապաշխարութեան խորհուրդը և՞րք հաստատեց Յիսուս:

Յիսուս Քրիստոս Ապաշխարութեան խորհուրդը հաստատեց երբ ըսաւ Առաքելոց և անոնցմով անոնց յաջորդներուն. «Առէք Հոգին Սուրբը, որուն թուրք մեղքերը պիտի թողուին, և որուն մեղքերը չարձրկէք, պիտի չարձրկուին»\*:

\*Յովհ. Ի. 22-23.

**348.** Ո՞վ է Ապաշխարութեան պաշտօնակայն:

Եպիսկոպոսին հրամանաւ քահանայն է պաշտօնեայ Ապաշխարութեան:

**349.** Ո՞րչափ և ինչպիսի՞ բաներ կը սրահանջուէին արդէկ խոստովանանք մ'ըլլարու համար:

Աղէկ խոստովանանք մ'ըլլալու համար կը պահանջուին հինգ բան. 1<sup>o</sup> քննութիւն խղճի. 2<sup>o</sup> զղջում մեղքերու վրայ. 3<sup>o</sup> առաջադրութիւն այլ ևս չմեղանչելու. 4<sup>o</sup> խոստովանութիւն. 5<sup>o</sup> ապաշխարանաց վճարումն:

**350.** Ի՞նչպիս պետք է ընել խղճի քննութիւնը:

Խղճի քննութիւնը կը կատարուի յիշելով՝ խորհրդով, բանիւ, գործով և զանցառութեամբ գործուած մեղքերը ընդդէմ Աստուծոյ պատուիրաններուն, Եկեղեցւոյ պատուիրաններուն և վիճակի պարտքերուն, սկսելով վերջին լաւ կերպով կատարուած խոստովանութենէ:

**351.** Խղճի քննութեան ժամանակ մեղքերու թիւն ալ պէտք է փնտռել:

Խղճի քննութեան ժամանակ ամենայն փութով պարտական ենք փնտռելու նաև մահուչափ մեղքերու թիւն:

§ 2. - Յաւ և առաջադրութիւն:

**352.** Ի՞նչ է ցար:

Յաւ կամ զղջումն է այն տհաճութիւնը և ատելութիւնը՝ զոր կը զգանք գործած մեղքերնուս վրայ և որ առաջադրել կու տայ մեզի այլ ևս չմեղանչելու:

**353.** Յարք բանի՞ տեսակ է:

Յաւը երկու տեսակ է, կատարեալ և անկատար:

**354.** Ո՞րն է կատարեալ ցար:

Կատարեալ ցարն է այն տհաճութիւնը՝ զոր կը զգանք գործուած մեղքերու համար, վասն զի նախատինք են Աստուծոյ՝ որ մեր Հայրն է՝ անսահման բարի և սիրելի, և վասն զի պատճառ են Փրկչին Մերոյ Յիսուսի Քրիստոսի, Որդւոյն Աստուծոյ Չարչարանաց և Մահուան:

**355.** Ինչո՞ւ համար կատարեալ կ'ըստուի այդ զղջումը:

Այդ զղջումը կատարեալ կ'ըստուի, վասն զի կատարեալ պատճառէ մը կը ծնանի, այսինքն առ Աստուած որդիական սէրէ, և վասն զի շուտով կ'ընդունի մեր մեղաց թողութիւնը, թէպէտ զանոնք խոստովանելու պարտքը կը մնայ:

**356.** Ո՞րն է սեկատար ցառը:

Անկատար ցառ կ'ըսուի այն զրդ-  
ջումը՝ որ առաջ կու գայ յաւիտենական  
կամ ժամանակաւոր պատիժներու երկիւ-  
ղէն, կամ մեղաց տգեղութենէն:

**357.** Ինչո՞ւ համար սեկատար կ'ըսուի:

Անկատար կ'ըսուի, վասն զինուագ  
կատարեալ պատճառէ մը կը ծնանի որ  
ծառայից յատուկ է և ոչ որդւոց, և այս  
ցառով մեղաց թողութիւն կը գտնենք  
միայն խոստովանութեամբ:

**358.** Կարևո՞ր է բոլոր գործուած մեղ-  
քերու վրայ ցառի:

Կարևոր է ցառիլ բոլոր գործուած  
մանուշակ մեղքերու վրայ, առանց բա-  
ցատութեան, պատշաճ է ցառիլ նաև ներե-  
լիներուն վրայ:

**359.** Ինչո՞ւ համար կարևոր է ցառիլ բո-  
լոր մանուշակ մեղքերու վրայ:

Կարևոր է, վասն զի անոնցմէ  
իւրաքանչիւրն ծանր նախատինք է առ  
Աստուած, կը կորսնցնէ Ասոր շնորհքը  
և արժանի կ'ընէ զմարդն միշտ հետու մնա-  
լու Աստուծմէ:

**360.** Ի՞նչ է ստաշարդրոջիւնը:

Առաջադրութիւնն է հաստատուն

կամք բնաւ երբէք չգործելու մեղք և մե-  
ղաց առիթներէն փախչելու:

**361.** Մեղաց առիթն ի՞նչ է:

Մեղաց առիթ կ'ըսուի այն բանը՝  
որ զմեզ մեղանչելու վտանգի մէջ կը դնէ:  
Այս առիթն կրնայ ըլլալ անձ մը կամ  
իւր մը:

**362.** Մեղքի առիթներէն փախչելու պար-  
տական ենք:

Պարտական ենք մեղքի առիթ-  
ներէն փախչելու, վասն զի պարտական  
ենք փախչելու մեղքէն: Ով որ առիթնե-  
րէն չի փախչիր, վերջապէս կ'իյնայ,  
վասն զի «վտանգը սիրողը վտանգի մէջ  
կ'իյնայ»\*: \*Ժողով. Գ. 27.

§ 3. - Խոստովանութիւն մեղաց:

**363.** Ի՞նչ է խոստովանութիւնը:

Խոստովանութիւնն է ամբաստա-  
նութիւն մեղաց առաջի խոստովանահայր  
քահանային՝ արձակում ընդունելու հա-  
մար:

**364.** Ի՞նչ տեսակ մեղքեր խոստովանե-  
լու պարտական ենք:

Պարտական ենք խոստովանելու  
զեռ չխոստովանած կամ վէջ խոստովա-

նած բոլոր մահուչափ մեղքերը. օգտակար է սակայն խոստովանիլ ներելի մեղքերն ալ:

**365.** Ի՞նչպես պետք ենք ըսել մահուչափ մեղքերը:

Մահուչափ մեղքերը պէտք ենք խոստովանիլ ամբողջապես առանց ծածկելու հատ մը ամբշնալով, պէտք է ըսել տեսակը, քիչը և պարագայները՝ որոնք կրնան մեղաց չարութիւնը ծանրացնել:

**366.** Ով որ մահուչափ մեղքերու ձիշտ քիչը չի յիշեր, ի՞նչ պետք է ընէ:

Ով որ մահուչափ մեղքերու ճիշտ թիւը չի յիշեր, պէտք է ըսէ թիւ մը որ իրեն ճշմարտութեան մերձաւոր կը թուի:

**367.** Ինչո՞ւ արօրի համար պետք չենք յոնք մահուչափ մեղք մը:

Պէտք է ըսել ամօթի համար մահուչափ մեղք մը, վասն զի քահանային, իբր Յիսուսի՝ Քրիստոսի է որ կը խոստովանիք, և քահանայն չի կրնար մեղք մը յայտնել մինչև անգամ կեանքին վատանգովը, և դարձեալ, որովհետև մեղաց թողութիւն չգտնելով՝ ամօթով պիտի մնանք ամէնուն առջև վերջին դատաստանին ժամանակ:

**368.** Ով որ արօրի կամ ոքիչ պատճառի մը համար չէ մահուչափ մեղք մը, այնպիսին ըրած կ'ըլլայ ըստ խոստովանակը մը:

Ով որ ամօթի կամ ուրիշ ոչ արդարացի պատճառի համար լռէ մահուչափ մեղք մը, այնպիսին լաւ խոստովանանք ըրած չըլլար, այլ կը գործէ սրբապղծութիւն մը:

**369.** Ի՞նչ պետք է ընէ ևս որ գիտէ քիչ ըստ խոստովանակը չէ եղած:

Այնպիսին պէտք է կրկնէ խոստովանութիւնները և խոստովանի գործած սրբապղծութիւնները:

**370.** Ով որ աննորոքեամբ կը քողարկուի կը մոռնայ մահուչափ մեղք մը, ըստ խոստովանակը մը եղած կ'ըլլայ:

Այդպիսին լաւ խոստովանանք եղած կ'ըլլայ, սակայն պարտական է վերջը խոստովանելու թողուցած կամ մոռցած մեղքը:

§ 4. — Արձակում. — Ապաշխարանաց վճարում. — Ներողութիւն:

**371.** Ի՞նչ է արձակումը:

Արձակումը է վճիռն՝ որով քահանայն, յանուն Յիսուսի Քրիստոսի, կը

Թողու ապաշխարողին մեղքերը ըսելով.  
Ես արձակեմ զքեզ յառնեսայն մեղաց քոց  
յառնել Հօր և Որդոյ և Հոգոյն Սրբոյ:  
Ամեն:

**372.** Արձակմամբ մեղաց բողոքիւն ը-  
լարով, կը ներուի՞ պատիժն ալ՝ որուն ար-  
ժակի եղեր է:

Արձակմամբ մեղքերը թողուելով,  
կը ներուի նաև յաշխուհակիս պատիժը՝  
որուն արժանի եղեր է մահուչափ մեղ-  
քով, սակայն եթէ ամենակատարեալ զըղ-  
ջում մը չունենայ, սովորաբար կը մնայ  
հատուցանելի կամ այս աշխարհիս մէջ  
կամ ի հանդերձելումն, ժամանակաւոր պա-  
տիժ մը:

**373.** Ի՞նչ է հատուցումն կամ խորհրդ-  
դակիսն ապաշխարոչիւն:

Հատուցումն կամ խորհրդակաւան  
ապաշխարանքն է խոստովանաճօր մեղա-  
ւորին՝ վրայ դրամ բարի գործն իբրև պա-  
տուհաս և ուղղութիւն, և իբրև փոխարէն  
ժամանակաւոր պատժոյն՝ որուն արժանի  
եղեր է մեղանչելով:

**374.** Ե՞րբ պետք է կատարել այդ խոր-  
հրդակիսն ապաշխարանքը:

Որչափ կարելի է շուտով պէտք  
է կատարել խորհրդակաւան ապաշխարան-

քը, եթէ խոստովանահայրը ժամանակը  
չէ որոշած:

**375.** Խորհրդակիսն ապաշխարանքը բա-  
շակիսն է ազատելու համար բոլոր ժամա-  
նակաւոր պատժէն՝ որուն արժանի եղեր ենք  
մեղանչելով:

Խորհրդակաւան ապաշխարանքը բա-  
ւական չէ սովորաբար ազատելու հա-  
մար ժամանակաւոր բոլոր պատժէն՝ որուն  
արժանի եղեր ենք մեղանչելով, անոր հա-  
մար պէտք է լրացնել ուրիշ ապաշխա-  
րանքի և քարեպաշտութեան գործերով և  
ներողութիւններով:

**376.** Որո՞նք և՛ ապաշխարանքի և բա-  
րեպաշտութեան գործերը:

Ապաշխարանքի և բարեպաշտու-  
թեան գործերն են. ծով, մահացուցում,  
հոգևոր և մարմնաւոր գործք ողորմու-  
թեան, աղօթք, օրհնութիւնք, օրհնած  
ջուրի և ուրիշ օրհնած բաներու գործա-  
ծութիւն:

**377.** Ի՞նչ է ներողութիւնը:

Ներողութիւնն է ներումն ժա-  
մանակաւոր պատժոյ մեղաց՝ զոր Եկե-  
ղեցին կը շնորհէ՝ ինչ ինչ պայմաններով,  
անոնց՝ որոնք շնորհաց մէջ են, պատ-  
շաճեցնելով անոնց Յիսուսի Քրիստոսի,

Աստուածածնի և Սուրբերու առատազեղ արդիւնքները՝ որոնք գտնա՞ Եկեղեցոյ կ'ըսուին:

**378.** Քանի՞ տեսակ է ներդրոյիւնը:

Ներդրութիւնը երկու տեսակ է. յիսկատար և մասնական:

**379.** Լյուսկատար ներդրոյիւնն ո՞րն է:

Լիակատար ներդրութիւնն այն է որ կը ներէ մեղաց ժամանակաւոր բոլոր պատիժը:

**380.** Մասնական ներդրոյիւնն ո՞րն է:

Մասնական ներդրութիւնն այն է որ մեղաց ժամանակաւոր պատժոյն մէկ մասը միայն կը ներէ:

**381.** Ի՞նչ ըսել է ներդրոյիւնը քառատուն կամ հարիւր օրուան, եօթը տարուան և այլն ներդրութիւնն ըսել է՝ ներումն ժամանակաւոր այնչափ պատժոյ որ պիտի լրանար քառասուն օրուան մէջ, կամ հարիւր օրուան կամ եօթը տարուան մէջ՝ զոր Եկեղեցին որոշեր է հնուց ի վեր:

Քառասուն կամ հարիւր օրուան, եօթը տարուան և այլն ներդրութիւնն ըսել է՝ ներումն ժամանակաւոր այնչափ պատժոյ որ պիտի լրանար քառասուն օրուան մէջ, կամ հարիւր օրուան կամ եօթը տարուան մէջ՝ զոր Եկեղեցին որոշեր է հնուց ի վեր:

**382.** Ի՞նչ պետք է ընել ներդրոյիւնը վաստկելու համար:

Ներդրութիւն վաստկելու համար պէտք է ըլլալ շնորհաց մէջ և կատարել սահմանուած գործերը:

ԳԼՈՒԽ Զ.

Վերջին Օծումն:

**383.** Ի՞նչ է վերջին Օծումն:

Վերջին Օծումն է խորհուրդ մը որ հաստատուեր է ծանր հիւանդ հաւատացելոյն հոգևոր և նոյն իսկ մարմնաւոր սիովում մը տալու համար:

**384.** Վերջին Օծումն պաշտօնեայն ո՞վ է:

Վերջին օծման պաշտօնեայն է ժողովրդապետը կամ հրաման ունեցող ուրիշ քահանայ մը:

**385.** Վերջին Օծումը ի՞նչ արդիւնք առաջ կը բերէ:

Վերջին օծումը կ'աճեցնէ սրբաբար շնորհքը, կը ջնջէ ներելի մեղքերը, և նոյն իսկ մահուչափները եթէ հիւանդը զղջացեալ, չի կրնար խոստովանիլ, ուժ կու տայ համբերութեամբ տանելու հի-

ւանդութիւնը, զիմադրելու փորձութիւնն  
ներուն և սրբութեամբ մեռնելու, կ'օգնէ  
նաև առողջութիւնը գտնելու, եթէ բարի  
է հոգւոյն համար:

**386.** Երբ պետք է տայ վերջին Օծուելը:  
Երբ հիւանդութիւնը վտանգաւոր  
է, լաւ է մատակարարել զայն անմիջա-  
պէս խոստովանանքէն և վերջին թոշա-  
կէն վերջ, քանի որ հիւանդին խելքը գը-  
լուխն է:

### Գ Լ Ո Ւ Խ Է:

Կարգ ֆանանայութեան:

**387.** Ի՞նչ է կարգ քանանայութեանը:  
Կարգ քահանայութեանն է խոր-  
հուրդն որ կու տայ իշխանութիւն փատա-  
րելու սրբական գործերը՝ որոնք կը վե-  
րաբերին Հաղորդութեան և փրկութեան  
հոգւոց, և կը դնէ Աստուծոյ պաշտօնէի  
կնիքը:

**388.** Ո՞վ է կարգ քանանայութեան պաշ-  
տօնակոչը:

Կարգ քահանայութեան պաշտօ-  
նեայն է Եպիսկոպոսը՝ որ կու տայ զՉո-

զին Սուրբ և իշխանութիւն նուիրական  
ձեռնադրութեամբ և կը յանձնէ քահա-  
նայութեան պատկանող սրբական առար-  
կայները որոշուած ձևի խօսքերը ըսելով:

**389.** Ինչո՞ւ նուար Աստուծոյ պաշտօ-  
նեաներ պատրաստող խորհուրդը կարգ կ'ը-  
տաի:

Վասն զի պաշտօնէից զանազան  
աստիճաններ ունի, մին միւսին ստորա-  
կարգեալ, ուսկից կը ծագի Նուիրակե-  
տուքիներ:

**390.** Որո՞նք են Նուիրակետութեան աս-  
տիճանները:

Նուիրակետութեան աստիճան-  
ներն են. փոքր աստիճանները, Կիսասար-  
կաւագարիւնը և Սարկաւագարիւնը՝ որոնք  
կ'ըսուին պատրաստականք. ֆանանայու-  
րիւնը՝ որ իշխանութիւն կու տայ սրբա-  
գործելու Հաղորդութիւնը և արձկելու  
մեղքերը, Եպիսկոպոսութեան լրումն քա-  
հանայութեան, որ կու տայ ձեռնադրու-  
թեան և զհաւատացեալս կառավարելու  
իշխանութիւն:

**391.** Մե՞ծ է ֆանանայութեան պատիւն:  
Քահանայութեան պատիւը շատ  
մեծ է, վասն զի ունի իշխանութիւն Յի-  
սուսի ֆրիստոսի իրական Մարմնոյ վը-

բայ և զայն ներկայ կ'ընէ Հաղորդու-  
թեան մէջ, և խորհրդակա Մարմնոյն վը-  
րայ՝ որ է Եկեղեցին, զոր կը կառավարէ  
և ունի վսեմ պաշտօնն զմարդիկ դէպ ի  
սրբութիւն և յերջանիկ կեանս առաջնոր-  
դելու:

**392.** Քանակայ երոյր ի՞նչ նպատակ  
պետք է ունենայ:

Քահանայ եղողին միակ նպա-  
տակը պէտք է ըլլայ միայն Աստուծոյ  
փառքը և հոգւոց փրկութիւնը:

**393.** Կրնայ ամէն որ ըստ քնաց քա-  
նակայութեան կարգին մէջ մտնել:

Ոչ որ կարող է ըստ բնաց բա-  
հանայութեան կարգին մէջ մտնել, այլ  
պէտք է կոչուած ըլլայ Աստուծմէ իր  
Եպիսկոպոսին միջոցաւ, այսինքն պէտք  
է կրչումն ունենայ և այն ամէն առաքի-  
նութիւնները և յարմարութիւնները՝ որոնք  
կը պահանջուին սրբազան պաշտաման  
համար:

**394.** Գե՞շ կ'ընէ երէ մէկը ստանց կո-  
չումն ունենալու քանակայ ըլլայ:

Շատ գէշ կ'ընէ, վասն զի շատ  
դժուարաւ պիտի կարենայ կատարել նուի-  
րական պարտքերը, և հասարակաց գայ-  
թակղութեան և յաւիտենական կորստեան  
պատճառ կ'ըլլայ:

**395.** Հաւատացեալք ի՞նչ պարտք ունին  
քանակայութեան կոչումներուն նսեղիկ:

Հաւատացելոց պարտքն է ազատ  
թողուլ իրենց զաւակները և հպատակները  
իրենց կոչման հետեւելու, աղօթքով բարի  
հովիւներ և պաշտօնեաներ խնդրել Աս-  
տուծմէ, յարգել քահանայները իբրև Աս-  
տուծոյ նուիրեալ անձինք:

Գ Լ Ո Ի Խ Ը .

Պ ս ս կ :

**396.** Ի՞նչ է Պ ս ս կ :

Պ ս ս կ ն է այն խորհուրդը որ կը  
միացնէ զմարդն կնոջ հետ անբռնակելի  
կերպով, ինչպէս միացած են Յիսուս Քրիս-  
տոս և Եկեղեցին՝ իւր հարսն, և կու տայ  
անոնց շնորհք սրբութեամբ ապրելու մէկ-  
մէկու հետ և քրիստոնէաբար զաստիա-  
րակելու իրենց զաւակները:

**397.** Ո՞վ է Պ ս ս կ ի ն պաշտօնեայն:

Պ ս ս կ ի ն պաշտօնեայք երկու ա-  
մուսիններն են:

**398.** Ամուսնութիւնը ի՞նչպէս կը կատա-  
րուի:

Ամուսնութիւնը կը կատարուի

յայտնելով փոխադարձ հաւանութիւննին  
առաջի ժողովրդապետին, կամ քահա-  
նային:

399. Ամուսինները Պատկի խորհուրդը  
կատարելու ժամանակ պէտք են Աստուծոյ  
շնորհաց մէջ գտնուիլ:

Ամուսինները Պատկի խորհուրդը  
կատարելու ժամանակ պէտք են գտնուիլ  
Աստուծոյ շնորհաց մէջ, ապա թէ ոչ սրբ-  
բապղծութիւն կը գործեն:

400. Ի՞նչ պարտքեր ունին ամուսինները

Ամուսինները պարտական են սրբ-  
բութեամբ ապրիլ մէկմէկու հետ, անխախտ  
սիրով օգնել մէկմէկու հոգևոր և ժամա-  
նակաւոր կարօտութեանց մէջ, լաւ դաս-  
տիարակել զաւակները՝ անոնց հոգւոյն և  
ժարմնոյն խնամք տանիլ հաւասարապէս  
կրօնասէր և առաքինի մեծցնել յորդորե-  
լով զիրենց խօսքով և օրինակով:



p. 41.  
7490